



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Դ Ա Տ Ա Ր Կ Գ Ե Ր Ե Ջ Մ Ա Ն Ը

Ըստ ինքեան աննշան, եւ մարդկօրէն դատումով՝ զուցէ անարժէք էր նոյն իսկ փաստը, որուն վրայ սակայն հիմնուեցաւ, քսան դարեր առաջ, քրիստոնէական կեանքի ամբողջ շէնքը:

Պարապ գտեր էին գերեզմանը, որուն մէջ հանգչեցուցեր էին, դեռ երկու օր առաջ, իրենց վարդապետին մեռած մարմինը: Միայն այս իրողութիւնը բաւական էր եղած առաքեալներուն մտածումին մէջ պայծառացնելու համար աղօտ ակնարկութիւն մը, զոր իրենց ըրած էր Փրկիչը իր յետ մահու վիճակին մասին: Իսկոյն խորհեր էին թէ պէտք էր յարութիւն առած ըլլար Անիկա: Նման ուրիշ քանի մը պարագաներ եւս, ու արդէն վերջացած էր ամէն բան: Ամենակարճ ժամանակի մը մէջ լուրը շրջան էր ըրած բոլոր անոնց մօտ, որոնք ճանչցեր էին զՅիսուս, և անոր հետ սրտի յարաբերութեան մը մէջ ապրեր: Ու բացի տասներկուքին մէկէն, որ վայրկեան մը միայն վարաներ էր, յետոյ աւելի ուժով սրտապնդուելու համար, ամէնքը բացարձակ իրականութիւն նկատեր էին ըսուածը, ու Քրիստոնէութիւնը վերջնապէս կանգնած էր իր Հիմնադրին յարութեան հաւատքի վրայ:

Տարիներ վերջ միայն, երբ Եկեղեցին մտած էր արդէն իր դերին մէջ, տարակույսը սկսաւ իր գործին, փաստարկումի բոլոր հնարաւոր սպառազինութիւններով պայքարելու համար ափ մը մարդոց բանակով շահուած յաղթանակին դէմ, թէև ի գուր. վասնզի կատարուածը հաւատքի իրողութիւն մըն էր միայն, որուն զգացումը շարունակեց իր տիրական գնացքը դարերուն մէջէն, միշտ աւելի բարձր, միշտ աւելի փառաւոր արդիւնքներու հանդիսադրութեամբ:

Երբ հարցը իմացականութեան պատկանող բանի մը մասին է, միտքը կրնայ դեղեկի ճարտարուորոջ ապացուցութեան ճիզին առջև. բայց երբ հոգիին լրութեան հետ զործ ունի ան, ամէն ջանք կը հարկադրուի վար դնել ի վերջոյ իր գէնքը. վասնզի համոզումները կրնան խախտիլ, քայքայուիլ նոյն իսկ ի սպառ. բայց հաւատքը, սիրոյ պէս, հզօր է մահուան չափ:

«Գժուար է հաւատալ Աստուծոյ. բայց աւելի գժուար է չհաւատալ Անոր»: Թող ներուի՛ մեր քրիստոնէական խղճմտանքին, Քրիստոսի յարութեան խորհուրդին առջեւ՝ փոխ առնելով Վոլդէռի այս վճիռին ձեւը միայն, ըսել թէ գժուար է արդարեւ հաւատալ, բայց ա՛լ աւելի գժուար է իրօք՝ չհաւատալ անոր:

Հիմակ, երբ ժամանակը բազում դարերու անջրպետով մը կը բաժնէ գմեզ այն օրերէն՝ ուր ապրեցաւ Քրիստոնէութեան առաջին սերունդը, հիմակ որ նոր հովերէ ամէն օր զարնուած մեր սիրտը անկարող է զրեթէ ըմբռնելու հոգեկան այն վիճակը, զոր Առաքեալներն ու իրենց համախոհները կ'ապրէին դեռ արիւնոտ խաչին պատկերովը ամբոխուած իրենց էութեանը մէջ, գժուար է անշուշտ որ ծալուած վարչամակի մը, զգուշութեամբ մէկ կողմ դրուած կտաւներու և գերեզմանի մը թաւալեցուած կափարիչին տեսքը կարենայ մեր միտքը առաջնորդել այնքան նշանաւոր պատահարի մը եզրակացութեան: Գժուար պիտի ըլլայ զուցէ ընդունիլ նոյն իսկ — ա՛յսպէս մտածենք պահ մը — որ այդ եղելութեան իրեւ պատմական վաւերագիր ծառայող աւետարանական և առաքելական բնագիրներն ալ, երկրորդական պարագաներու մէջ գէթ իրարու հետ ունեցած իրենց այնքան աննման ու անհամաձայն վկայութեանց ճամբով՝ մեր պատճառարանութիւնը կարենան յանգեցնել նոյնպիսի հետեւութեան մը...

Բայց ասով կը պարզուի՞ միթէ հանգոյցը:

Եթէ պատճառին ամենէն ճշգրիտ ստուգանիշը արդիւնքն է իրօք, ի՞նչ ըսել ուրեմն երկու հազար տարիներու երկարութեան վրայ ընդ խոր և ընդ լայն իջած ու ծաւալած այն իրականութեան համար, իմացական և բարոյական, ընկերային և քաղաքակրթական յարաճուն այն յառաջդիմութեանց համար, որոնք ամենամեծ մասամբ պտուղն են Քրիստոնէութեան և զայն ոգևորող այն հաւատքին, զոր դատարկ գերեզմանին տպաւորութիւնը արթընցուց և բարձրացուց սիրտերու մէջ:

Կամաւոր կամ ակամայ սխալանքի, այսինքն առասպելի կամ խաբէութեան, տեսիլքի կամ բանդագուշանքի, հրաշավիպային իմացումներու կամ խորհրդապաշտ մեկնարանութեանց վարկածները, որոնց առջեւ ստէպ անհամաձայն են և կ'ընկրկին նոյն իսկ իրենց հեղինակները, չեն կրցած հերքել յարութեան իրական ճամբարութիւնը:

Ընդունինք. եթէ յարութեան հաւատքը գժուարութեանց առջև կը դնէ միտքը, անոր նկատմամբ տարակոյսն ու թերահաւատութիւնը անբացատրելի անհեթեթութեան կը տանին մեր մտածողութիւնը:

«Հանդիտութիւնները, զորս շատեր փորձած են մատնանշել այլապէս մեծ մարդոց յետ մահու վիճակին վերաբերմամբ իրենց սիրելիներու հոգեբանական զբոլութեան մէջ, ոչինչ կ'արժեն. վասնզի ծնունդ տուած են, առ առաւելն, խինդի կամ ցաւի կրայոյզ եւ վաղանցուկ ոգևորութեանց միայն. մինչ առաքեալներուն եւ իրենց համախոհներուն հաւատքի եռանդէն դուրս եկած է Քրիստոսի դատին յաղթանակն ինքնին, այսինքն պատմական Քրիստոնէութեան մը իրականութիւնը ամբողջ»:

Խոստովանիլ հարկ է թէ անորակելի ինչ մը կայ այս վերջիններուն մօտ, ներքին անանուն զօրութիւն մը՝ որ կը պակսէր միւսներուն մէջ, և որմէ ծնաւ Քրիստոնէութիւնը քարոզողներուն և տարածիչներուն անվկանդ վստահութիւնը: Կա՛մ պէտք է ուրանալ, արդարեւ, Նախախնամութիւնը պատմութեան մէջ, և կա՛մ չքաշուիլ ըսելէ թէ զիպուածէն զերիվերոյ բան մը կայ եղածին մէջ. ու այդ ատեն «տեսիւք»ներն իսկ զերբնական նկարագիր մը կը զգենուն, ու նորէն հրաշքին մօտեցած կ'ըլլանք՝ անկէ խուսափելու համար ընտրուած ճամբէն ալ:

Յիսուսի մահէն մինչև Պէնտէկոստէի օրուան առաջին քարոզութեան միջև խոր զիշեր մը կայ, ստուգիւ, որուն չի կրնար թափանցել մեր նայուածքը. բայց դատարկ և ամուլ զիշեր մը չէ ան, այլ զիշերը հրաշալի երկունքի մը: Երբ պատմութիւնը կը վերսկսի, ուրիշ արեւի մը ներքեւ, ուրիշ հորիզոնի մը առջև, ուրիշ աշխարհի մը մէջ են կարծես մարդիկ: — Քննադատութիւնը պէտք է ի նկատի ունենայ ոչ միայն աշակերտներուն խորունկ եւ խորհրդածեալ հաւատքը իրենց վարդապետին յարութեանը մասին, այլ նաև ու մանաւանդ կրօնական ու բարոյական այն կերպարանափոխութիւնը, որ տեղի կ'ունենայ անոնց մէջ: Այն ատեն է որ անոնց մէջ առաջին անգամ կ'արթննայ քրիստոնէական զիտակցութիւնը: Յիսուս կը վերկենցաղի անոնց հոգիին մէջ, ու անոնց հետ եւ անոնց միջոցաւ վերստին կը ձեռնարկէ տիեզերական փրկութեան իր զործին:

Ահաւասիկ բեղնաւոր եւ հզօր յարութիւն մը, զոր միշտ բարձրաձայն յայտարարած է պատմութիւնը, եւ որ կը նշանակէ առտրկայական՝ այսինքն իրական վերակենդանացում մը միայն:

Թո՛ղ չառարկուի բնաւ, կը կրկնենք, թէ այդքան մը բաներ կարելի է ըսել ըստ մեծ մարդոց մասին, աւելի կամ նուազ նշանակելի չափով: Բոլորովին մասնաւոր եւ ինքնուրոյն է ինչ որ կայ քրիստոնէական փորձառութեան մէջ: Իսկապէս անվիճելի իրողութիւն է թէ Յիսուս, իր մահէն վերջը, շարունակեց ազդել իր աշակերտներուն վրայ, շահապետեց անոնց զործին, եւ, իր խոստման համեմատ, անոնց մէջ ու անոնց հետ եղաւ միշտ: Ու անտեսանելի այն ներզործութիւնը, որ չէ դադրած ցարդ և պիտի չդադրի երբեք, հաւատքին համար վերջին ու վճռական սպացոյցն է մահուան վրայ տարուած անոր յաղթութիւնը:

Մարդկային ամէն զիտութիւն չէ՞ որ ի վերջոյ կանգ կ'առնէ ստեղծող Աստուծոյ մը՝ մեր մտածողութեան մէջ անթարգմանելի զործին առջև...»:

Յիսուս պատմութեան մեծագոյն հրաշքն է, ու ասիկա՝ իր յարութեան մը մանաւանդ, որուն հանդիսարանը եղաւ իր դատարկ զերեզմանը:

Ուր որ մարդիկ վերջացած կը կարծէին իր կեանքն ու զործը, նոյն այն տեղը, այդ վիճափոր խոռոչին մէջ վերանորոգուեցան անոնք զօրաւոր և հրաշալի իրականութեամբ: Իր կեանքին վկայարանը, ուր «մահուամբ զմահ կոխեաց», վկայութիւնը եղաւ իր անմահութեան:

Տեսան դայն մարդիկ, իրենները, ու հաւատացին. երջանիկներ՝ ամէնքը, որոնք քրիստոնէական կեանքին ճշմարտութիւնը ըմպեցին բո՛ւն իր ազբերակէն: Բայց ոչ. երանի՛ նաև ըստր յաջորդ սերունդներուն, «որոց ոչ իցէ տեսեալ և

հաւատասցեն»․ որոնք չեն տեսած աղբիւրը, բայց կը հաւատան․ վասնզի կը տեսնեն անկէ զետահոսօրէն աղբերացած կենդանութիւնը։


Մենք կը հաւատանք թէ Քրիստոս չէ մեռած, ոչ միայն որովհետեւ զիտենք ու կ'ընդունինք թէ սէրը անմահ է, այլ որովհետեւ ամէն օր կը տեսնենք զինքը իր գործին մէջ կենդանի։

Այո՛, եթէ ցորենահասկը շարունակութիւնն ու բազմապատկումն է ցորենահատին, թէ՛ հողում՝ այսինքն զինքը կենսաւորող օրէնքով, և թէ՛ մարմնով՝ այսինքն զինքը կազմաւորող գործարանականութեամբ, Քրիստոնէութիւնը եւս բազմապատիկ անկութեամբ շարունակութիւնն է Քրիստոսի, թէ՛ իբր հոգի, որ աւետարական կեանքին խսկութիւնը եւ զաղափարն է, եւ թէ՛ իբր մարմին, որ քրիստոնէական կեանքին ապրուած փորձառութիւնն է կամ եկեղեցին, «չինուած մարմնոյն Քրիստոսի»։

Ինչպէս, բայց ոչ թէ մեռած և ոչնչացած՝ այլ վերընծիւղումի վիճակին ենթարկուած ցորենահատն է Քրիստոս, ու հասկը՝ անոր այդ անձնուիրութենէն բողբոջած Հաւատքն ու կեանքը, որ դարբերէ ի վեր կ'աճին եւ կը բարձրանան ահա իր պարպուած գերեզմանին հովանիին տակ։

Ատորացած այդ հասկին մէկ մասնիկը, անոր հատիկներէն զէթ մէկն ենք մենք եւս, իբրեւ Ազգ և իբրև Եկեղեցի միանգամայն։ Ո՞վ պիտի արգիլէր զմեզ մեր ազգային կեանքի եւ բարոյականի զիտակցութենէն նոյն իսկ հանելէ մեր Փրկչին յարութեան այլապէս սրտապնդիչ եւ սխրալի ապացոյցը...։ Իրեն համար միշտ տանջուած, ու իրեն չարարակից, մեր հոգիին անառիկ իրաւունքը կը նկատենք իր յարութեան փառակից ըլլալու սուրբ յոյսը, վասնզի մեր մէջ ապրող իր կեանքին ու մեր հաւատքը խանդավառող իր սիրոյն մէջ զինքն է որ կը զգանք ու կը շօշափենք․ մեր վիշտերուն կսկծանքին մէջ իր վէրքն է որ կը համբուրենք, մեր վնասութեան վայրկեաններուն՝ իր ձայնն ու նայուածքն են որ կը խրախուսեն զմեզ, ու իր պարպուած գերեզմանին առջեւ կամ անոր յուշքովը երբ կ'երգենք իր յարութեան փառքը, ո՛չ թէ պատրանքի մը կամ երևակայական ստուերի մը, այլ կը հաւատանք թէ կենդանի, մեզի կենակից և իբրև մեր մէջ անձնաւորեալ զօրութեան մըն է որ կ'ուղղուինք մեր ամբողջ էութեամբը։

* * *



ԿՐՕՆԱԿԱՆ

ՅԻՍՈՒՍԻ ՅԱՐՈՒԹԻՒՆԸ

ԱՍՏՈՒՆՈՅ ՈՐԴԻՆՅՆ ԶԱԽԻՏԵՆԱԿԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԸ

Ուրբաթ երեկոյին գերեզման գրուած էր Յիսուսի մարմինը: Կիրակի առաւօտ, կանուխէն, աշակերտները յայտարարեցին թէ անկէ դուրս ելած էր Ան, թէ Քրիստոս ողջ երեցեր էր: Ի՞նչպէս բացատրել այս յանկարծական փոփոխութիւնը. ուրբաթէն մինչև կիրակիի այդ միջոցին ի՞նչ էր պատահեր:

Փրկչին յարութիւնը կը հաստատուի առաքելական քարոզութեամբ ընդհանրապէս (Գործք Գ. 15, Ժ. 10, ԺԿ. 30, Էւն. Հոովմ. Ա. 4, Գ. 24, Զ. 4, Էն. Ա. Պետր. Ա. 3, 27, Գ. 21, Էւն.), բայց աւելի մանրամասնութեամբ՝ Պողոսի առ Կորնթացիս առաջին թղթոյն մէկ հատուածէն և չորս աւետարաններէն: Այս հինգ վաւերագրութիւնները համաձայն են իրարու հետ պատմելու համար թէ Յիսուս պարտուպառչուած պէս թաղուելէ վերջ՝ վերկենցազեցաւ, թէ իր աշակերտներուն երեւեցաւ նոյն իսկ շատ անգամներ և թէ անոնց տուաւ գերեզմանին վրայ իր յաղթութեանը բացօրոջ համոզումը: Այս է ահաւասիկ զլիսաւոր իրողութիւնը, որուն սերտիւ վկայած է քրիստոնէական նախնական ասանդութիւնը. գալով մանրամասնութեանց, այնքան տարամէտ են անոնք և անհամաձայն միմեանց, որ դժուար պիտի ըլլար դանոնք ամէնքը միութեան մը վերածել այստեղ, թէ և կարելի է մեծ զիժերով ներկայացնել հետեւեալ չորս յեզուսները:

1. Ըստ Մարկոսի և Մատթէոսի, միաշարժի արշալոյսին, Մարիամ Մագթաղենացի, Մարիամ՝ կին Կղէովոյասի և Սաղովմէ դէպի գերեզման կ'երթան: Մարկոս կ'աւելցնէ թէ այս այցելութեան նպատակն էր խնկել Տէրոջ մարմինը: Փոխանակ այս մանրամասնութեան, Մատթէոս կը պատմէ պահապաններու պարագան, որ իր պատմագրութեան մասնայատուկ է. յետոյ կը նկարագրէ վէմին հրեշտակի մը ձեռքով վեր-

ցուելը երկրաշարժի նմանող սասանութեան մը միջոցին, և ահաբեկումը զինուորներուն, որոնք «եղեն իրրե զմեռեալս»: Այդ վայրկեանին, միշտ ըստ նոյն հեղինակին, այրը արդէն պարապ է, ինչ որ հրեշտակը հաստատել կուտայ կիներուն, խորհուրդ տալով իրենց՝ երթալ Գալիլիա, ուր պիտի տեսնեն Տէրը: Քիչ վերջը, սակայն, կանխելով նախորոշուած այս ժամագրութիւնը, Յիսուս յանկարծ կը պատահի իր այս հաւատարիմ և բարեպաշտուհի սիրելիներուն, ու միևնոյն պատուէրը կուտայ անոնց:

Գալով Մարկոսի պատմածին, անկաարեւ արդէն ծագած եւ վէմը թաւալեցուած կը ներկայացնէ այն պահուն երբ Մարիամ և իր ընկերուհիները գերեզման կը հասնին, բայց «երիտասարդ մի, զի նստէր ընդ աջմէ կողմանէ՝ զգեցեալ պատմուածան սպիտակօ, անոնց կը բացատրէ իրաց վիճակը, ըսելով իրենց որ Երուսաղէմի հիւսիսակողմը երթան: Հանդիպումը արգարե տեղի ունեցաւ, ըստ վկայութեան Մատթէոսի, Գալիլիա բարձրավայրին վերայ, ուր Յիսուս իր աշակերտներուն հրամայեց Աւետարանը քարոզել բոլոր ժողովուրդներուն:

Եթէ ուրեմն մէկ կողմ դնենք երկրորդ համատեսական պատմուածքին եղբակցութիւնը (Մարկ. ԺԶ. 9-20), որ արդէն անհարազատ կը նկատուի և չկայ ձեռագիրներէն շատին մէջ, այս երկու վաւերագիրները կը պարունակեն Տէրոջ յարութեան պատմութեան այլամերժօրէն գալիլիական յեզուածքը: Խնդիր չի կրնար ըլլալ բուն հրէաստանեան երեւումներու մասին, վասնզի Քրիստոս սուրբ քաղաքին մօտերը կ'երևի կիներուն, դանոնք այլուր զրկելու համար միայն (Մատթ. ԻԸ. 9-10):

2. Ղուկաս, ընդհակառակն, բոլորովին ուրիշ աւանդութեան մը համեմատ, երուսաղէմի և մայրաքաղաքին անմիջական շրջակայքին մասին կը խօսի (ԻԿ. 1-53): Գալիլիայէն Յիսուսի հետ եկող կիները (ԻԿ. 55, ԻԿ. 10), մանաւանդ Մարիամ Մագթաղենացի, Մարիամ Կղէովոյասի և Յովհաննա (հմտ. Ը. 3), առաւօտուն կանուխ գերեզման կ'երթան Տէրոջ մարմինը խնկելու համար. բայց անոնք վէմը թաւալեցուած կը գտնեն, և երկու

հրեշտակներ, որոնք անոնց կ'իմացնեն իրենց Վարդապետին յարութիւնը: Ուրախութեամբ լեցուած, անոնք իսկոյն առաքեալներուն կը տանին լուրը: Այս վերջինները, գրեթէ ամէնքն ալ, երազանք և շաղիադիտութիւն կը նկատեն ըսուածները: Պետրոս, սահայն, գերեզման վազելով՝ աչքովը կը տեսնէ դատարկ այրը, ու ետ կը դառնայ գարմանքի մէջ (համար 11, 22, 34): Միևնոյն կիրակին, իրիկուան գէմ, տեղի կ'ունենայ Յիսուսի հանդիպումը էմաուսի երկու աշակերտներուն (հ. 13-35), յետոյ Տէրոջ երեւումը տասնութէկին և անոնց տուած պատուէրները (33, 36-49), որուն վրայ հեղինակը իր պատմողութիւնը կը վերջացնէ համբարձման համոռոտ նկարագրութեամբը (հ. 50-53): Յարութեան և անոր յաջորդող երկու գէպքերու այս պատմուածքը, հակադրութեամբ Մատթէոսեանին, կը ներկայացնէ ուրիմն այլամերժօրէն հրէաստանեան ասանդութիւնը:

3. Չորրորդ Աւետարանը, իրարու հետ կը հիւսէ երկու նախընթաց յեղուածքները (Ի-ԻԱ.): Ըստ այս վաւերագրին, Մարիամ Մագթաղինացի առաօտուն գերեզման կ'երթայ — մութ էր տակաւին — և կը նշմարէ որ վերցուած է քարը: Փութով կը վազէ այդ մասին տեղեկութիւն տալ Սիմոն Պետրոսի և ուրիշ աշակերտի մը, զոր յանուանէ չի յիշեր Աւետարանը, բայց որ, զիտենք արդէն, ինք Աւետարանին հեղինակն է նոյն խօսի: Պետրոս և Յովհաննէս իրենք ևս կը փութան, և այրը պարտպ կը գանեն, բայց առանց կողոպտումի որ եւ է հետքի (Ի. 6-7): Մինչդեռ անոնք ետ կը գառնան (հ. 10), Մարիամ, որ գերեզմանին քով էր մնացեր, կը նշմարէ երկու հըրեշտակներ, յետոյ Քրիստոսն ինքնին, առ որ կը խոյանայ, շօշափելու համար զայն, որ սահայն քաղցրօրէն կը մերժէ անոր մեծարանքը, հասկննելով թէ իր երբեմնի ճանչցած երկրուոր բարեկամը չէ այլևս ինքը (հ. 11-18): Նոյն օրուան իրիկունը, բոլոր աշակերտները, բացի Թովմասէն, երբ փակուած տեղ մը հաւաքուած էին, Յիսուս յանկարծ կ'երևի անոնց մէջ, երկիցս ըսելով. «Ողջոյն ընդ ձեզ» (հ. 19-24): Ութ օրեր ետքը, նորէն կ'երևի տասնութէկին, և, զէպի Թովմաս յառաջանալով,

և այս աշակերտին բերնէն կը խլէ հրճուած ից հաւաստիքի սա ճիշը. «Աստուած իմ և Տէր իմ» (հ. 24-29):

Այսպէս եղան, ըստ Յովհաննէսեան վաւերագրի, հրէաստանեան երեք երեւումները, որոնց շարունակութեանը կը տանի գործին յաւելուածն ընթերցողը ի Կալիլիա, պատմութեամբը հրաշալի ձկնորսութեան (ԻԱ. 1-14), Պետրոսի վերականգնումին (հ. 15-19) և Յովհաննէս կեանքին մասին Յիսուսի դուշախօսութեան (հ. 20-23): Այս պատմութիւնը կերպով մը բացատրութիւնն է ուրիմն միւս երկուքին, քանի որ Յարուցեալին երեւումները կը զնէ նախ երուսաղէմի և յետոյ Կալիլիոյ մէջ:

4. Կալով Պօղոս Առաքեալին, առանց մասնաւոր տեղ մը յիշատակելու, անիկա կը թուէ Յիսուսի վեց երեւումներն իր աշակերտներուն (Ա. Կորն. ԺԸ. 3-8): Առաջինը՝ Պետրոսի, երկրորդը՝ տասներկուքին, երրորդը՝ աւելի քան հինգ հարիւր եզրայրներու միանգամայն, չորրորդը՝ Յակովբոսի, հինգերորդը՝ նորէն տասներկուքին, վեցերորդը, վերջապէս, իրեն՝ Պօղոսի, որ մինչեւ այն տառն հալածող էր Եկեղեցիին (հմտ. Կաղ. Ա. 13-16²):

Այսպէս ըլլալով վաւերագրերուն վիճակը, պէտք է հրամարիլ, կը կարծենք, այս չորս դուգահեռական յեղուածքները իրենց մանրամասնութիւններով հանդերձ իրարու հետ համաձայնեցնելու դիտաւորութենէ: Շատ տարամիտութիւններ կան, որոնցմէ կարելի չէ խոսուսփիլ. այսպէս՝ Մարիամ Մագթաղինացիին ընթացքը առաջին և չորրորդ աւետարաններուն համեմատ, — ինչ որ, սահայն, մեծ շահեկանութիւն մըն ալ ունի պատմուածքին ամբողջութեան մէջ: Ստոյգ է թէ Ղուկասու և Մատթէոսի հակադրութիւնը աւելի ծանր նկարագիր մ'ունի: Այս հեղինակներէն մին առաքեալները մէկէն կը փոխադրէ Կալիլիա, ուր Յիսուս զանոնք կը տեսնէ իր յարութենէն ետքը առաջին անգամ. զոնէ այս է սպաւորութիւնը զոր համատեսական պատմագրութեան մասին որ եւ է կանխակալ մտածումէ զերձ ամէն ընթերցող պիտի ունենայ (Մատթ. ԻԸ. 10, 16, 17): Ղուկաս, ընդհակառակն, Երուսաղէմի մէջ կը զնէ այս հանդիպումը, Զատիկի կիրակին, երբ Յիսուս կը պատուիրէ

իր աշակերտներուն՝ Երուսաղէմ մնալ, մինչև որ ընդունին Ս. Հոգին (ԻԴ. 1, 13, 33, 36, 48, 49. Գործք Ա. 4): Ոչ միայն կ'անգիտանայ զայլիլիական ժամադրութիւնը, այլ կարծես իր պատմադրութիւնէն բացորոշապէս դուրս կը թողու զայն, ինչպէս հրէաստանական երևումները դուրս են թողուած առաջին Աւետարանէն. երկու հակադիր իմացումներ են անոնք, երկու թիւն մը՝ որ անլուծանելի կը մնայ աւետարաններուն մէջ (*):

Բայց եթէ վաւերագիրները անհամաձայն են մէկէ մեկի կէտերու մասին, ատոր համար պէտք է միթէ մերժել անոնց տեղեկագրած զէպքը: Այս կերպով պիտի կարենայինք կասկածելի դարձնել ամենաստոյգ իրողութիւններ: Զարմանալու ինչ կայ, երբ մէն մի Աւետարանիչ իր գրեցածը միայն պատմած առն, զուգրնթաց միւս տղիւրներուն հայթայթած մանրամասնութիւններուն անգէտ լինելուն համար՝ անոնց տեղ չի թողուր իր ներկայացուցած յեղուածքին մէջ: Քննադատին գործը պիտի ըլլայ նկատի առնել բուն գրուածքներուն այս վիճակը և իր կարելին ընել ասոնցմէ դուրս բերելու համար կեդրոնական եզրութիւնը, որուն վկայելու համար համաձայն են սակայն ամէնքը:

Սրդ, ըստ չորս հեղինակներուն, Յիսուսի յարութեան ամենէն առաջին վկան եղաւ Մարիամ Մագթաղենացի (Յովհ. Ի. 1. 16): Թերևս ուրիշ կիներ, որոնք իրեն հետ ելած էին քաղաքէն, ևս մնացած էին ճամբան, և անոնք ալ քիչ ետքը տեսան Տէրը այնպիսի պարագաներու մէջ՝ զորս մենք չենք գիտեր, վաւերագիրները այս մասին միարան լուծում մը տուած չըլլալով: Մագթաղենացիէն ետքը, Պետրոս է որ բոխտաւոր եղաւ Տէրոջը մէկ երև-

ուածովը (Ա. Կորն. ԺԵ. 5, Դուկ. ԻԴ. 34). Երբ և ո՞ր. չենք գիտեր: Յետոյ կուգան էմմաուսի երկու աշակերտները (Դուկ. ԻԴ. 13-32). յետոյ, իրիկուան դէմ, տասնըմէկը՝ առանց Թովմասի (Դուկ. ԻԴ. 33, 36-48, Յովհ. Ի. 19-23), և ութ օր աւելի ետքը, նոյնպէս Երուսաղէմի մէջ, տասնըմէկը՝ Թովմասի հետ (Յովհ. Ի. 26-29, Ա. Կորն. ԺԵ. 5):

Յետոյ աշակերտները Գալիլիա կը դառնան, հաւանաբար իրենց Վարդապետին հրամանին վրայ (Մատթ. ԻԸ. 10), որ սակոյն անոնց կը յանձնարարէ աստուածաբանական իշխանութեան ոստանը դառնալ, հոն ընդունելու համար Ս. Հոգին (Դուկ. ԻԴ. 48): Ինչ ալ ըսուի, այս զանազան տեղափոխումները կը բացատրուին: Յարութիւնը Համբարձումէն բաժնող խորհրդաբար ժամանակամիջոցին, Փրկչին բացորոշ նպատակը եղած ըլլալով համոզել իրենները իր վերկենցադումի իրականութեան մասին, կարևոր կը նկատէ երեւի անոնց՝ իր գործունէութեան երկու կեդրոններուն մէջ ևս: Ուստի անոնց կ'երևի նախ Հրէաստանի մէջ, վասնզի Ս. Քաղաքը եղած ըլլալով թատրը, հոն պէտք է ըլլար աշակերտներուն և յարուցեալ Քրիստոսին առաջին ժամադրավայրը, և, ինչպէս պատշաճ ալ էր, յիսուն օր վերջը, Սուրբ Հոգիին հեղումը տեղի ունենար Եկեղեցոյ վառարան և Քրիստոնէութեան քաղաքամայր ըլլալու սահմանուած այս ոստանին մէջ:

Միւս կողմանէ զժուար էր որ բոլոր աշակերտները կարենային Երուսաղէմի մէջ հաւաքուիլ աղատօրէն: Ո՞չ ապաքէն անոնք, իրիւ ահաբեկ ակնատեսներ, ներկայ էին գտնուած իրենց Վարդապետին վրայ խուժած ասելութեան և կիրքերու ահաբար պայթումին: Ո՞չ ապաքէն գերագոյն ատեանին որոշումովը բանադրուած և օրէնքէ դուրս էին նկատուած իրենք (հմմա. Յովհ. Թ. 22): Կը հասկցուի ուրեմն թէ ինչու համար Հրէաստանի մէջ Յիսուս անոնցմէ այնինչին կամ առ առաւելն տասնըմէկին կ'երևի, այն ալ փակուած տեղերու մէջ, յատկապէս զգուշանալով շքեղանքէ և ամբօսային ազմուկէն: Բայց այս սահմանափակ երևումներէն զատ ուրիշ բանի ալ պէտք կար տակաւին. վա-

(*) Անվաւեր Աւետարաններէ ոմանք ևս միջին դարու հեղինակներ կը մատնանշեն թէ Գալիլիա ըսելով հոս պիտի հասկցուի ոչ թէ Պաղեստինի հիւսիսային երկրամասը, այլ Երուսաղէմի հարաւարեւմտեան այն բարձունքը, որ այդպէս կը կոչուէր, իրիւ Ս. Քաղաքին մէկ արուարձանը, ուր կը բնակէին զայլիլիական գաւառացիները: Տեղական աւանդութիւն մը մինչև ցայսօր Երուսաղէմի մտակալաբը կը ցոյցունէ այդ անունով օրբովայր մը, ուր Յոյները վանք մը ունին, աւետարանական այդ յիշատակին նուիրուած:

սընդի տաքեակներէն և շրէաստանի մէջ իրեն հետևող քանի մը կիներէն զատ, Տէրը դեռ ունէր Գալիլիացի աշակերտներ: Անոնցմէ շատերը թերևս այս Զատիկի տօնին ալ չէին գացած. եթէ հոն եղած իսկ ըլլային, աստուածպետական քաղաքին մէջ շուտով կրնային ենթարկուիլ ցրուովի վրտանդին: Յիսուս սակայն պէտք էր անոնց ալ ազատուցէր թէ ինքը յարութիւն ատած էր. և ինք արդարև կ'ուզէր ցուցնել ատիկա անոնց երկնքի կամարին տակ, հանդիսաւոր հաւաքումի մը միջոցին: Այս կը թուի եղած ըլլալ նպատակը Գրիստոսի երեւումին՝ հինգ հարիւր եղբայրներու (Ա. կորն. ԺԷ. 6). հաւաքում՝ զոր հաւանաբար պէտք է նոյնացնել Մատթէոսի յիշատակած լերան վրայի ժամողութեան հետ: Գալիլիոյ մէջ է որ կը տրուին զարձեւալ հրաշայլ ձկնորսութեան և Պետրոսի վերականգնումին տեսարանները (Յովհ. ԻԱ.), որմէ վերջ աշակերտները կը վերադառնան շրէաստան, ուր սակայն համբարձումը քիչ ետքը զանոնք ընդմիջաւ պիտի բաժնէր իրենց Վարդապետէն:

Այսպէս սահնցան անցան անմտանալի այն քառասուն օրերուն պատահարները, զորս արագօրէն ամփոփեցինք այտակ (Գործք. Ա. 3): Եթէ մանրամասնութիւնները երբեմն երբեմն ծածանուտ ձև մը կը ցուցնեն, մեծ գիծերը սակայն կը մնան անշարժ. անկապակից տարբերուն գալով, պատմուածքներու այդ գանազանութիւնը պէտք չէ դարձանք պատճառէ: Երեւկայեցէք զանոնք գրողներուն կամ թելադրողներուն մտքի վիճակը. յիշեցէք թէ աւետարանական իրողութեանց այս վրաները, իրենց հաւատքին այդ ճշմարտութուն միջոցին, ինչ ուժգին թափով ծայրայեղ տկարութենէ անցան յորդազեղ հրճուանքի խոյանքներու, ենթարկուելով արտակարգօրէն բուռն զգացումներու, որոնց այնքան արագ իրարու յաջորդութիւնը պէտք է ընդունել թէ չէր կրնար բնաւ նպաստաւոր ըլլալ յուշաբերումի զգաստ և ճշգրիտ աշխատանքին: Ինչ որ անկէ իրենց մնաց, իրենց յարուցեալ Վարդապետը տեսած ըլլալու ստուգութիւնը եղաւ. խորունկ և անայլայլ համոզում՝ որ կ'արտայայտուի յաղթանակի ճիշի մը պէս զըւարթ և հզօր իրենց խօսքերուն մէջ: Աս-

կէ զատ եթէ ինչ ինչ գիծեր մոռցուած կամ ձեւափոխուած ըլլան, պէտք չէ բնաւ զարմանալ. հակառակ երեոյթը, եթէ եղած ըլլար երբեք, պիտի տարօրինակ թուէր և աւետարանական պատմագրութիւնը անվարկելու բնոյթը պիտի ունենար նոյն իսկ, պատմուածքներուն մասին նախամտածուած համաձայնութեան կասկածը ներշնչելով:

Եւ սակայն բաւական չէ աստուածաշնչական գրուածքները դասաւորել Տրայն. պէտք է փնտռել և իմանալ թէ ինչ բանի մէջ կը կայանայ յարութիւնը, ինչ որ կը փափաքինք ընել հոս, քննութեան ենթարկելով վերև յիշուած վկայութիւնը: Ընդհանր առարկայ իրողութիւնը, ըսուած է յաճախ, կեդրոնական կարեորութիւն ունի Աւետարանին համար. կերպով մը աւնով է որ կը շնորհի կամ կը փլչի ամէն բան. ուստի հասկնալի են ճիղերը, զորս ըրած են առանց հրաշքի բացատրելու համար զայն: Արդէն ԺԷ. զարուս, շատուածք Wolfenbüttesի հեղինակը այս նպատակաւ գիմած էր խարէութեան վարկածին, ըսելով թէ աշակերտները գերեզմանէն վերցուցած էին Յիսուսի մարմինը, անոր յարութեան գրոյցը աւելի դիւրութեամբ տարածայնելու համար: Իայց ամենէն հեղինակաւոր քննադատները, ինչ ձգտումի ալ պատկանին, համաձայն են այժմ ընդունելու համար միայն թէ հաւատքը չի կըրնար անպարկեշտութեան պտուղն ըլլալ: «Այն ատեն, կը յայտարարէ Սղրաուս, կրօնքը անձնական շահախնդրութենէ ձընած կեղծիք մը միայն պիտի եղած ըլլար . . . Արդ, այս տեսակէտը ա'լ այնքան անընդունելի զարձած մտածում մըն է, որ պարզապէս ծիծաղելի պիտի ըլլար անոր պաշտպանութիւնը»:

Նոյն ժամանակէն ուրիշ սևտութիւն մը — ա'ն ալ անվարկուած այսօր, թէև ումանք վերջերս կարծես նորէն ուզած են մօտենալ անոր — կ'ենթադրէ բնական վերկենցազում մը: Արդարացնելու համար այս գրութիւնը, նկատելի կուտան թէ Յիսուս շատ կարճ ատեն մը մնաց խաչին վրայ. ա'յնքան արագ եղաւ այս մահը, որ այս յանկարծահաս վախճանը, ինչպէս կը մատնանշեն աւետարանական պատմուածքները Պրիզատոսի զարմանքը գրգռեց (Մարկ.

ժե. 44)։ Այս առթիւ կը յիշեն օրինակներ խաչուածներու, որոնք յետոյ նորէն ողջացած են բժշկական պատշաճ դարմանումի շնորհիւ։ Յիսուսի պարագային մէջ, կ'ըսեն, գերեզմանին թարմութիւնը եւ խնկեղէններուն անուշահոտութիւնը — առանց գերբնական տարրերու օղղկեցութեան -- նմանօրինակ արդիւնք մը ունեցան։

Եւ սակայն այս վարկածն ալ ինկած է Սղրաուսի անողոք քննադատութեան հարուածներուն ներքեւ։ Այս հեղինակը ցոյց տուած է առանց դժուարութեան որ, եթէ Յիսուս քիչ ժամանակի մէջ մեռաւ, ատիկա իր փափուկ կազմուածքը միայն կը ցուցնէ։ Եթէ զայն գերեզմանէն հանած ըլլային այնպէս ինչպէս աւետարանները կը նկարագրեն, իր ասողութիւնը երբեք պիտի չօգտուէր այսպիսի վիճակէ մը։ Իր վէրքերը, որոնք այնքան ուշադիր հոգածութեան պէտք ունէին, անխնամ մնալով՝ աւելի պիտի ծանրանային եւ լուրջ վտանգներու տանէին։ Եւ յետոյ, գերեզմանէն ելլելէն ետքը ո՞ւր պիտի երթար Յիսուս, եւ ի՞նչպէս, այդօրինակ դժուար պայմաններու մէջ, իր աշակերտները պիտի տարուէին հաւատարմութիւն։ «Իր գերեզմանէն դուրս քաշկոտուող, բժշկական դարմանի եւ մեծ խնամքներու կարօտ, եւ, ի վերջոյ, հակառակ այդ ամենուն, իր ցաւերէն զգեանուած կիսամեռ մը պիտի կարենա՞ր կեանքի իշխանի եւ գերեզմանի յաղթականի տպաւորութիւնը թողուլ ամենուն վրայ»։ Պէտք է աւելցնել նաև, միշտ ըստ նոյն աստուածաբանին, «հատուածադաւան»ին բացատրութիւնը որչափ քիչ փիլիսոփայական է՝ Քրիստոսնէութիւնը անաւագելու համար, Պատուոսեան վարկածը եւս հակառակ է պատմական մեթոտի, անոր համար որ կը բռնազբօսէ աւետարանները, որոնք յարութեան մասին պարունակած իրենց պատմուածքներուն մէջ — զորս իրենք՝ այդ հեղինակներն իսկ՝ իրրեւ արժանահաւատ կ'ընդունին — յայտնապէս կը խօսին ոչ թէ բնական զիպուածի մը, այլ հրաշքի մը մասին։

Ի՞նչ զննել ուրեմն այս դրութիւններուն տեղը։ Իր առաջին կեանքի Յիսուսին մէջ, այս աշխատութեան սկզբունքին հե-

տեականօրէն, Սղրաուս կը զիմէ իր զիցազրոյցի կամ հրաշալէպի (mythe) վարդապետութեան, զոր կ'ընդլայնէ հետեւեալ կերպով պատճառաբանելով զայն։ Եթէ աշակերտները, կ'ըսէ անիկա, Յիսուսի կը հաւատային իրրեւ Մեսիայի, անոր անշուշտ կը վերապրէին անմահութիւն. ուստի և անոնք պէտք չէ որ կարողացած ըլլան համոզուիլ այն աղէտքին ուր խրեք էր անոր գործունէութիւնը։ Այս այսպէս ըլլալով, իրրեւ համոզուած իսրայէլացիներ, անոնք զիմած են, լուսարանուկու համար, Հին կտակարանին. արդ, այդ նուիրական մատեանին մէջ անոնք զիրութեամբ հասկըցան իմաստը այն հատուածներուն, որոնք Քրիստոսի նուաստացումը նկարագրելէ վերջ՝ կ'աւետէին այդ կործանումներուն յաջորդող փառքով բարձրացում մը (Սղմ. ԺՁ. 10, ԻԲ. 23-32, Ես. ԾԳ. 10-12, Եւն. հմմտ. Դուկ. ԻԳ. 27, Գործք Բ. 25-28, և այլն). առկէ ծագում առին Յիսուսի յարութեան աւետարանական օւանդութիւնները, որոնք ինքնին և առանց ճիշդի կազմուեցան հրաշալիպային ճանապարհով։

Հրաշալիպականութիւնը (mythisme), սակայն, քիչ վերջը ջախջախուեցաւ թիւ պինկէնի դպրոցէն, որուն պետը, վիճելի կէտին վրայ արձակեց լոյսը այնպիսի նշանաւոր դադափարի մը, որ վերանորոգեց հարցին ուսումնասիրութիւնը։ Էսկանը, կ'ըսէ Պատուէր, Յիսուսի յարութիւն առած ըլլալը կամ չըլլալը չէ. ինչ որ մեզի համար միակ կարեւորն է՝ այն է թէ աշակերտները հաւատացած են անոր վերակենցաղումին. ուրիշ բառերով՝ «Եկեղեցոյ զոյութիւնը ըմբռնելու համար անհրաժեշտ է ոչ այնքան թերեւս նոյն ինքն յարութեան, որքան յարութեան հաւատքին նախաւոր ենթադրութիւնը»։ Սղրաուսի եւ Ռընանի չարակեցաւ արթնամտութիւնը թափանցելու ուշազբաւօրէն ճիշտ այս նկատողութեան. «Առաքեալներուն պատմութեան մասին խօսած ասեմնիտ է որ, կը գրէ զոր օրինակ Փրանսայի հեղինակը, պատեհութիւն պիտի ունենանք հետազօտելու յարութեան վերաբերեալ առասպելներուն ծագումը։ Յիսուսի կեանքը, պատմիչին համար, յետին շունչով մը կը վերջանայ . . . Ըսենք սակայն թէ Մարիամ

Մագթադեհնացիին հզօր երեւակայութիւնը կորեւորագոյն դերը կատարեց այս գորագային մէջ: Աստուածահրաշ զօրութիւն սիրոյ, նախարակա՞ն պահեր, ուր բանդագուշուած կնոջ մը մտաբորբ վիճակը յարուցեալ Աստուած մը կուտայ աշխարհիս:

Եթէ քննադատը, այս հետաքրքրաշարժ հատուածին մէջ, կ'օգէ ըսել թէ հիւանդ ուղիղ մըն է որ դարբնեց Յիսուսի յարութեան պատմութիւնը, որովհետեւ այդ պատգամէն է սակայն սր դուրս եկած է պատմական Գրիստոնէութիւնը, ասոկէ այն պիտի հետեցուէր ուրիմն թէ ցնորամիտ մը եղած է Եկեղեցիին հիմնադիրը. ենթադրութիւն՝ զորինքզինքը յարգող զիտութիւնը պիտի չըկարենար ընդունիլ: Ուստի, Ռընան, այս թուացիկ խօսքը նետելով, աւելի կ'օգէ սուսպելլին իրրեւ արարչագործ պատճառցուցնել սիրոյ աստուածային զօրութիւնը, այս է առաջին ծիրը տեսիլներու տեսութեան, զոր ինք Սղրաուս այնքան զօրաւոր կերպով և լայնօրէն ընդլայնած է, անոր ամենէն ականաւոր ներկայացուցիչը նկատուելու աստիճան:

Սկզբունքը, զոր ինք կը շահագործէ հետեւողութեամբ Պաուլէրի, այն է թէ՛ խընդիրը ոչ թէ յարութեան իրողութիւնը այլ աշակերտներու հաւատքին ծագումը բացատրելուն վրայ է: Այս նպատակաւ, անիկա կը ջանայ ապացուցել նախ, Դուկասու և Յովհաննու պատմածները մէկ կողմ դնելով, թէ Զատիկէն անմիջապէս ետքը, Տէրօջը սպանիչներէն խոյս տալու համար, տասնըմէկերը Գալիլիա փախան: Յիսուսի հետ իրենց այնքան յաճախ ժուռ եկած դաշտերուն տեսքը, արիւնոտ այն տեսարաններէն յետոյ՝ որոնց մէջէն անցիր էին դեռ նոր, անոնց մէջ կ'արթնցնէին տպաւորութիւններ՝ որոնց աէր չէին կրնար ըլլալ: Իրենց անցեալի Փրկիչին պատկերը աչքերնուն առջև կը ծածանէր անդադար: Արդ, մարդիկ սիրով կը հաւատան իրենց տենչացածին: Զկարենալով հաշտուիլ այն գաղափարին հետ թէ Յիսուս կրնայ անհետացած ըլլալ իրենց կեանքէն, այնքան գործակնքով փայփայուած այս տեսիլները ի վերջոյ գոյացական իրականութիւններ թուեցան իրենց: Հոգեբանական երևոյթ մըն է ասիկա, զիտել կուտայ նոյն հեղի-

նակը, որ կը գտնուի ամէն ժամանակներու կրօնական մտեռանդութեանց մէջ: Մարդ կ'երեւակայէ աչքին առջև տեսնել կարգ մը մեռած անձեր, զորս կը սիրէ և որոնց անդարձ մեկնումին չի կրնար հանդուրժել: Գրիստոնէութիւնը այս ջղային խանգարումին համար պատճառներ կը ցուցնէ նոյն իսկ, որոնք յաճախ նկարագրուած են. արտաբանական բացորոշ չփոթութիւն մըն է ան, աշակերտներու դրութեան համար ա՛յնքան բնական, որ աւելի հակառակը պիտի ըլլար դարմանալի: Այս ուժգին ըղձանքին ճշուումին տակ էր որ կարծեցին տեսնել զՅիսուս. զայս տեսան, ու գոչեցին. «Յարեա՛ւ»: — Այսպէս կազմուեցաւ, կ'ըսէ Սղրաուս, «ջղային խախտած գործարանաւորութեանց» բնական հակադրեցութեամբ, առաքեալներուն հաւատքը, որ ընդհուպ հաւատքը եղաւ նաև Եկեղեցիին:

(Մնացեալն յաջորդիւ) Ժ. Պ.

ԿՐՕՆՔԻ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ

Զ. ԿՐՕՆՔԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

Այս յօդուածաշարքի առաջինին մէջ կ'ըսէինք՝ թէ կրօնքին սահմանումը տալ կարենայու համար անհրաժեշտ է բուն կրօնական կալուածին և անոր յարակից զիտութիւններու լոյսին տակ քննել իրերն ու իրողութիւնները: Այսօր, այդ ուղղութեամբ եղած ըստ բաւականի պըրպտումներէ ետք, դարձեալ չենք կարծեր որ կարող ըլլանք իր լրութեան մէջ սահմանել ընկերային այն իրողութիւնը, որ ընթացք տուած է մարդոց քայլերուն, գտնոնք զինամ է իրարու ընդդէմ, ու յարգանքով լեցուցած մէկդմէկու հանդէպ, որ ամենէն ստորին և ամենէն ազնիւ զգացումներու ընդունարան է դարձուցիր զանոնք, իր իսկ սիրոյն մղած է զանոնք իրենց նմանները փողոտելու և ճենճերելու, ազգեր է բաժնած, պետութիւններ է քայքայած ու նորի յարուցած անոնց աւերակներուն վրայ: Աշխարհի իրողարձու-

թեանց մէջ՝ պիտի համարձակէինք ըսել՝ թէ միակն է ան, որ իր ծրարած գաղա- նիքները երևան հանելու համար սպարէզ կը կարգայ բոլոր մասնածիւղերու մասնա- գէտներուն անհատական եւ հաւաքական ճիւղերուն. սփինքս մը՝ անյիշատակիլի դա- րերու ընթացքին յուս՝ Իդիպոսի մը գա- լլստեան ակնկառոյց սպասողական զիր- քին մէջ: Աւ գտնուեցաւ ուսումնական մը (C. C. J. Webb) որ յայտարարէր. «Են ինքս չեմ հաւատար որ կարելի ըլլայ կը- րօնքը սահմանել»:

Արդ, մեզի կը մնայ այդ կայուածին մէջ կորով սպասող մարդոց եզրակացու- թիւնները տեսնել, որոնք իրենց հեղինա- կին հայեցողութեան և կամ խնդրոյն որոշ անկիւնէ մը գիտելու հակամիտութեան զրոշմէն զերծ չեն երբեմն:

Մէկզի թողով տանութիւնըրդ գա- րէն առաջ եղած աշխատութիւնները, կը սկսինք կրօնքի իմաստասիրութեան մէջ զարգացուի մը կերտող Քանդով, ու կ'ա- ուջողրենք զալ մինչև մեր օրերը: «Են գիտութիւնը քանդեցի որայէսկի կրօնքը լաւագոյնս հաստատեմ» յայտարարող ի- մաստասէրը, սակայն, (որուն պիտի ան- զրադառնանք այլուր և հիմնովին), մեզի կը թուի թէ արգար չի գտնուիր կրօնքին հանդէպ՝ զայն առնելով իմացական և հո- զերանական տուիքներէ բացարձակապէս զերծ՝ միայն բարոյական գեանի վրայ: Մտքին ուրանալով գիտութեան եւ բնա- զանցական ըմբռնումներու հասնելու ու է արժանիք՝ Քանդ կ'անզրադառնայ իր ներ- աշխարհին, ու հոն տիրող կարգին մէջ կը գտնէ Աստուծոյ գոյութեան, հոգիի ան- մահութեան և անձնիշխանութեան համար անհրաժեշտ եղող խնդրուածները (postulates) ու անոնցմէ կը հետեցնէ բարոյական օրէնք- ներ՝ պարտաւորիչ, տիեզերական, բացար- ձակ. որով, իր ըմբռնումով, կրօնքը կը վե- րածուի բարոյագիտական հրամանակարգե- րու, այսինքն՝ բարոյական սկզբունքներու կիրարկում իբր յաստուածակոյս կողմանէ արուած օրէնքներ: Ասոր դէմ, սակայն, կը բողոքէ կրօնքի զարաւոր պատմութիւ- նը, ուր կ'արտացոլան կրօնքին ձգած ար- մատները մարդոց խորքին ու մշակոյթին բոլոր ճիւղերուն մէջ: Քանզի կողմէն ա- նիրաւուած երկու ոյժերէն միոյն՝ հոգե-

բանականին զարկ տուա Շլայրմախը, ա- ոարկելով որ՝ ճիւղ է թէ մաքով չենք հաս- նիր կրօնքի բարձրութեան, բայց նոյնքան ալ ճիւղ է թէ պարզապէս բարոյական ըս- կըզբունքներ կատարելով չենք ըլլար ճշ- մարիտ կրօնասէր. թէ զգացումն է որ մար- զըս հաղորդ կ'ընծայէ իր Աստուծոյն. ուս- տի յայտարարեց՝ որ կրօնքը բացարձակ կախումի զգացումն է. (բայց առարկեցին՝ անիրաւ փաստարկութեամբ՝ որ շուսն ալ պէտք է կրօնասէր նկատել՝ քանի որ միշտ իր տիրողմէն կախուա է):

Քանզի զործնական բարոյականին եւ Շլայրմախը կախումի զգացումին դէմ ե- լու Հեկել, իմացականութեան ջատագո- վութեամբ ըսելով. «Իրականը բանականն է, և բանականը իրականն է»: Այս տե- սութիւնն ալ, սակայն, իր նախընթաց- ներուն կարգին, կը մնայ հաւասարապէս մերժելի՝ իր միակողմանի յատկանիշով:

Բազդատական լեզուարանութեան բաւա- րարութեան մասին համոզում գոյացուցած Մաքս Միւլլէրի համար՝ կրօնքը «մտային կարողութիւն մը կամ տրամադրութիւն մըն է, որ զգացումէ և զատումէ անկախ, մանաւանդ թէ անոնց հակառակ, կարող կ'ընծայէ մարդը ըմբռնելու Անվերջաւորը՝ տարրեր անուններու տակ և տարրեր ճշգ- տումներու ներքե» (Science of Rel. էջ 13): Այս սահմանումն ալ գոհացուցիչ չէ, վա- րընզի նախ՝ նախամարդոցմէ սկսեալ մին- չիւ անժխտելի իմացականութեանց կրօ- նական ընթացքին մէջ կ'ուրանայ բանա- կանութեան նոյն իսկ մէկ սերմը. և եր- կրորդ՝ շատ բան զուրս կը թողու կատա- րելագործուած կրօնքներու պարունակու- թիւնէն: Թայլորի սահմանումը՝ թէ կրօնքը «հոգեկան էակներու նկատմամբ եղած հա- լատալիքն է»՝ հարցին մէկ կողմը միայն կը ներկայացնէ. կրօնքին ինչ ըլլալուն առընթեր պէտք էր ըսել այդ հաւատքին նաև զործնական կողմը: Ահաւասիկ ուրիշ ոչ-գոհացուցիչ սահմանում մը՝ Սալմոն Ռէյնաքէն. «[կրօնքը] խղճահարութիւննե- րու մարմին մըն է, որ արգելք կը հանդի- սանայ մեր կարողութեանց ազատ կիրարկ- ման»: Ըստ բաւականի լաւ սահման մը կու տայ Փլէյտերէր. «Ազգութիւնը կամքին՝ որ կը համապատասխանէ տասուածութեան զողագիտութիւն» (Gal. Phil. of Rel. էջ 182):


Սապէս կը սահմանէ Էմիլ Տիւրքէյմ. «Կը-
 րօնքը նուիրական իրերու նկատմամբ եղած
 հաւատալիքներու եւ գործերու միացեալ
 դրութիւն մըն է, այսինքն՝ մեկուսացուած
 և արդիււած իրերու, հաւատալիքներ և
 գործեր՝ որոնք եկեղեցի կոչուած բարոյա-
 կան միակ ընկերութեան մը մէջ կը միացնեն
 բարբառանոց յարողները» (Hast., Enc. of Rel.
 and Ethics, էջ 663): Իսկ Ֆրէյզըր (Fraser)
 կրօնքով կը հասկնայ «հաշտութիւն (prop-
 iatation կամ reconciliation) մարդոց և ասոնց-
 մէ վեր եղող օյժերու միջև, որոնց մասին
 այնպէս կը հաւատան՝ թէ բնութեան և
 մարդոց կեանքի ընթացքը կ'ուղղեն և կը
 զեկազարեն» (The Golden Bough, էջ 50).
 ու կրօնքի և մոգութեան ունեցած յարա-
 բերութիւնը քննելէ վերջ, սրացատրուելիք
 իրողութեանց շատութիւնը, զանազանու-
 թիւնը, բարդութիւնը և անոնց վրայօք
 ունեցած ծանօթութեանց սակու լինելը՝
 նկատի առնելով՝ կը յայտարարէ «այդ-
 պիտի կնճառ հարցի մը լման եւ գոհա-
 ցուցիչ լուծման մը անյուսալի ըլլալն» ու
 առ առաւելն աւելի կամ նուազ չափով գո-
 վելի վարկած մը մէջտեղ զնկու պարտա-
 ւորութեամբ «և ամենայն ակնածանօք»
 կրօնքը կը վերագրէ ձախողած մոգութեան.
 օարթուն միտքերը ատեն մը զիտած ըլ-
 լալու են որ մոգական արարողութիւններն
 ու յուսութքները իրապէս չէին տար այն
 արդիւնքները որոնց համար սահմանուած
 էին, և որոնց վերագրուած այդ ենթա-
 գրեալ գորութեան մասին տակաւին հա-
 ւատացին իրենց պարզամիտ ընկերները:
 Մոգութեան անգորութեան այս մեծ պիւտը
 պէտք է որ արմատական՝ թէև հաւանա-
 քար դանդաղ՝ եզափոխութիւն մը պատ-
 ճառած ըլլայ զայս ընելու արթնամտու-
 թիւնն ունեցող մտքերուն մէջ: Կիւտը սա
 աստիճանին հասաւ, որ մարդիկ առաջին
 անգամ ըլլալով ճանչցան բնութեան կարգ
 մը օյժերը ըստ կամս գործածելու անկա-
 րողութիւններն, զորս մինչև այդ ստեն
 կատարելապէս իրենց իշխանութեան տակ
 ունենալ կը կարծէին: Ասիկա խոստովա-
 նութիւն մըն էր մարդկային տգիտութեան
 և տկարութեան» (անդ, էջ 57): Այս, բայց,
 եթէ ներելի է առարկել, նախամարդիկ ոչ
 թէ նախ մտքերնին կը գործածեն ու բնու-
 թեան օրէնքներուն վրայ կամք բանեցնել

կը խորհին ու տար մէջ ձախողելու հե-
 տեանքով կրօնական զգացումներու անձ-
 նատուր կ'ըլլան, որ է աստուածներէ կա-
 խումի զգացումը, այլ նախ բնական կեր-
 պով կը զգան, ու այդ զգացողութեան հե-
 տեանքով կը գործեն: Համեմատաբար շատ
 ետքի ժամանակներու մէջ կը սկսի երե-
 ութիւնը: վրայ անդրադառնալու և անոնց
 վրայ այս կամ այն կերպով տիրելու փոր-
 ձը: Այս սկզբունքով, մեզի համար մեր-
 ժելի է՝ ամենայն ակնածանօք՝ պատկա-
 սելի ազգազրին վարկածը:

Իր. կալուստէյ հեռեկալ կերպով կուտայ
 սահմանումը կրօնքին — սակայն ոչ թէ
 իրրե վերջնական ձև, այլ իրրե փորձ.
 «Մայրուն իրմէ վեր եղող գորութեան մը
 վրայօք ունեցած հաւատքը, որով կը ջա-
 նայ զգայական պէտքերը զոհանել և
 կեանքի կայունութիւն մը ապահովել, և
 զոր կ'արտայայտէ սաշտումի և պաշտա-
 մունքի գործերով»: Նոյն հեղինակը կը
 յարէ, որ հուսկ ապա ոչ մէկ սահմանում՝
 որքան ալ ուշադիր քննութեամբ տրուած
 ըլլայ ան՝ կրնայ յայտնել կրօնքին իսկին
 ու ճոխութիւնը: Այս իսկ բայայայտ իրո-
 դութեան ի տես, պէտք կ'ըլլայ վարկած-
 ներուն և տեսութեանց եօթն զլխաւոր
 գարջներէն առնուազն ու է հինգը միա-
 ցընել՝ պատկերացնելու համար բնօրին այն
 վաղնջական, յարամետ, ազնուացուցիչ
 փորձառութեան, որ կրօնքինն է: Այս-
 պէս, կրօնքի պատմութեան և մարդ էօկի
 խորքին միջև եղած յարաբերութեան լոյ-
 սին տակ մեր կողմէն պիտի փորձէինք տալ
 հեռեկալ սահմանումը՝ երեք տարրերով.

«Կրօնքը՝ (1) գերիվերայ գորութիւննե-
 րու կամ Զօրութեան աննայումն, (2) ա-
 նոնցմէ կամ Անկէ կախեալ ըլլալու ընթացքն,
 և (3) անոնց կամ Անոր միանալու իղձն է»:

Լոնսոն ՇԱՒԱՐՇ ՎԱՐԴԱՊԵՏ



ԱՆՔԵՂՈՒԱԾ ԿԱՅՄԵՐ

“ԶԱՏԻԿ,,Ի ՎԵՐԱԲԵՐՄԱՄԲ

ԿՅԿՏՈՒՐ ԳԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Որքան իր սիրուն կազմութեամբը յայտնի՝ նոյնքան ալ իր նշանակութեամբը կեղակարծ է Չափիկը, որ թէ՛ իբր «տօն» և թէ իբր «գոհ» հրէական պատմական հետ համեմատութեան գրուած է Աստուածաշունչի թարգմանութեան մէջ: Եւ որովհետեւ պատմական պատմաց (որ ըստ ոմանց կը նշանակէ անխայտւմ, ազատւմ և ըստ այլոց անց) տօն մըն էր Իսրայելացւոց կողմէն ելքն յԷրեմոս, զիւրաւ պիտի կենթադրուէր որ հայերէն Չափիկն ալ նոյն բանը նշանակէր իբրև զատու, որպէս ճիշդ թարգմանութիւնը պատմաց բառին:

Ստոյգ է որ նախնիք 40 անգամէն աւելի 2. Կտակարանի մէջ *πασχα* Չափիկ բառով փոխանակուած են. բացառութիւն է Եզեկիելի ԽՆ. 21 համարին և Երեմիայի ԼԱ. 8 համարին պատմելը (այս վերջինին յունարէն բնագիրը *φασκα* ձևն ունի), այսպէս նաև Բ. Մնացորդացի թարգմանութեան մէջ 16 անգամ հանդիպած պատեք ձևն ալ յոյնին մէջ *φασκα* ձևով է: Իսկ Ն. Կտակարանի մէջ *Παλιχα* Աւետարանին թարգմանիչն է որ 5 անգամ պատմել, անգամ մը պատմա և հեղ մ'ալ Չափիկ բառը կը գործածէ (Բ. 41). մինչդեռ Յովհաննու Աւետարանին թարգմանիչը նախընտրած է միշտ Չափիկը. նոյնը ըրած է նաև Պողոսեան Թուղթերու և Գործքի թարգմանիչը:

Չափիկը բառական թարգմանութիւնն է պատմացին — իրաւ է որ անհաւանական չէ զոս հայ արմատէն անանցուած համարելի զայն, զատուած (= ընտրուած ?) նշանակութեամբ մը: Յամենայն դէպս շինուած կամ նորահնար բառ մը չէր ան մեր թարգմանիչներուն կողմէ կիրարկուած. սպա թէ ոչ կարելի չէր որ հասկնալի ըլլային «գենուլ զգատիկն», «ուտել զգատիկն» եւայլն բացատրութիւնները: Կրնայ կարծուիլ նաև որ՝ զոհագործութեան մը կատարումովը կ'արդարանար պատմաց թարգ-

մանել Չափիկ. վասնզի ինչպէս տօնին տունը իբրև սեպհական զոհին՝ նոյնպէս և զոհին անունը իբրև յատուկ տօնին հետ զիւրաւ կրնար փոխանակուիլ:

Չափիկը Հայոց համար տօնային կրօնական արարողութեան մը համաձայն՝ պէտք է ըլլայ զոհի համար զատուած կենդանին, եթէ ընդի հայեցի բացատրութեամբ զոհանանք մեկնել զայն⁽¹⁾:

Չափիկին վերագրուած է պարսիկ արմատի մը նոյնացումը որ ծնունդ նշանակութեամբ ընտանի է. զոր օր. հարազատ, պոյսպատ բառերուն մէջ — զուգորդութեամբ մ'ալ կրնայ կապուիլ անդրանիկ բառին հետ, որուն նշանակութիւնը ծանօթ է արդէն: Այսպիսի կենթադրութիւն մը անհիմն չէ ինքնին, եթէ նկատուի առնենք սա պարագան թէ հրէական պատմելի զոհը հօտին անդրանիկներէն կը զատուէր (կրնարուէր) և անդրանիկը կ'ըլլար ընտանիկ իբրև ազնիւ ծնունդ ունեցող կամ յարմար ընտրութեան:

Բառախաղերու տեղն որոշենք. ինչ որ ալ ըլլայ՝ Չափիկը աստուածութիւն մը ընտանի կան (մինչև իսկ Եզկիելուէն բերելով զայն), ուրիշներ ալ պարսիկ զոհին բայէն՝ իբրև մտքորած նշանակութեամբ՝ կ'ուզեն բացատրել զայն:

Եթէ մեր Չափիկը պատմացին պարզ փոխանութիւնն ըլլար, զատուածու հաւիթի կիրառութիւնը բացատրութեան կը կարօտէր, քանի որ հրեաները պատեքի օրերուն մէջ հաւիթի համար կրօնական բան մը չունէին: Թէև William Walsh իր «ժողովրդական Սովորոյթք» զիւրքին մէջ (778) կը գրէ. «Յայտնութեանական (apoclyptique) կոչուած բոլոր խորհրդական արարողութիւններու համար հաւիթը մտա գտած էր Հրէից մէջ, և տօնին սեղաններու վրայ կարեւոր տեղ մը կը գրաւէր զատուական օրերուն», բայց այս տեղեկութիւնը շատ ճիշդ չ'երեւիր մեզի, վասնզի հրեաները միայն մահ պատահած ատեն սովորութիւն ունին հաւիթ զրկելու իրենց ազգականներուն տունները, աշխարհի անկայուն և զիւրաբակ վիճակը յիշեցնելու

(1) Ինչ որ կալիլի համար **հատիկ** է, հօսիլի համար ալ կրնայ **զատիկ** ըլլալ: — «On disait couramment qu' Attis était le grain»:

համար խորհրդական հայեցողութեամբ մը :

Ձատիկին ու պասեքին նոյնացումը արգարացնելու համար՝ պէտք է նախ հրէական պատկեր վերածել իր արժէքին կամ իր էական նշանակութիւնը երևան բերել :

Հրէից պատկեր՝ եզրագոտի անցքը նշանակելէ շատ առաջ իր անկախ գոյութիւնը պէտք էր ունեցած ըլլալ. աւելի ասոյցազիտական բացատրութիւն մը չէր արդեօք, պարնան արեւու անցքին մէկ կենդանակերպէն միւսը :

Տօները ժողովրդական կենցաղի կամ սովորութեանց հետ ներքնապէս կապ ունին՝ եթէ արեւակնային հաշիւէ մը սկսած չըլլան : Արդ հին հրեաները կամ հոյիւ էին կամ երկրագործ, (արտոյները հրեաներուն մէջ տեղ չունին) եւ իրենց Յ տօները գլխաւորաբար երկրագործական եւ Բաղարջակերպը, Եօթներորդայը (Պենտեկոստէ) եւ Տաղաւարահարայը :

Բաղարջակերպը (զոյգ ընդ Չասիկի) յատկացում էր նորահաս հասկերու (գարիի) նուիրումին, նոյն տառն նաև հօտին անդրանիկներուն նուիրումին (երկրագործ եւ հովիւ միանգամայն) : Այս երկու ծէսերը իրենց ծագումին մէջ չէին կրնար նոյն ըլլալ. առաջինը երկրագործ՝ իսկ երկրորդը հոյիւ ժողովուրդի համար կրնար առաւելագոյն նշանակութիւն ունենալ :

Քանանու երկրին մէջ հաստատուող հրեայ ժողովուրդին համար (դեռ հօտերու հարստութեամբ չճոխացած) երկրագործական պարագումները աւելի հին եւ կարևոր էին. — ուրեմն կալի՝ եւ յետոյ հնձանի (Տաղաւարահարաց) տօնը իրենց կարևորութիւնը կը պահէին վաղնջական կենցաղի մը իբրև նշանակներ. — Հօտերու տօնը հոււանաբար վերջէն մօտ գտաւ խաշանց արձակուրդի իբրև ժամանակամիջոց, որ զարնան հետ պիտի հաշուուեր :

Չասիկն իբրև մասաղ. — Հայոց հին սովորութիւններուն համաձայն՝ Չասիկն կը մորթուէր գառ կամ ոչխար՝ իբրև մատաղ, շատ անգամ նաև հոտր (իբրև երկրագործ ժողովուրդ). ուրիշ քրիստոնեայ ազգերու մէջ այդ սովորութիւնը Չատկական տօնի առթիւ տեական շմնացմեր մէջ միայն պահուեցաւ այդ սովորութիւնը՝ զոր հրեական փոխառութիւն


կը նկատէին չարախօսները (ըլլայ յոյն ըլլայ ասորի). բայց տոհմային էր այդ բանը մեր մէջ եւ հետևաբար անսկզբապի :

Դամասոս պապի օրով (366-384) սպորող եւ Ambrosiaster գործի մը անանուն հեղինակէն քաղուածներ ընելով Fr. Cumont՝ հետաքրքրական ծանօթութիւններ կը քաղէ հեթանոսներու եւ քրիստոնեաներու միջև տեղի ունեցող զասկիական վեճերու վերամամբ :

Իբրև շահեկան մանրամասնութիւն պէտք է յիշել որ հեթանոսները կը յանդիմանէին քրիստոնեաները Չատկի տօնը զարնան շրջերահաւատարին տօնելուն համար, որպէսզի մրցին "Dies sanguinis"ի հետ՝ զոր ՄեծՄօր երկրպագուները մարտ 24ին կը տօնէին՝ ի յիշատակ մահուան Ատիսի (= Չատիկ ? , Հատիկ ?) : (Revue de l'hist. des Religions 1903, հտր. 48, էջ 287) :

Չասիկը նիսանի լրացած լուսնին կ'ըլնար. եւ Հրէից եկեղեցական տարւոյն առաջին ամիսն էր. եւ որովհետև ամիսները լուսնային էին՝ լուսնի լրումն ալ ամսուն 15 ին կ'ըլլար. — 14 ին իրիկունը Չատկական գառը կը մորթուէր (Ելք ԺԲ. 6), Յովսեպոսի բացատրութեան համեմատ ἀπό ἐνάτης ὥρας μέχρις ἐνδεκάτης (ժամը մէկէն մինչև տասըմէկ) իսկ ըստ Փիլոնի (սպ. Mangey II. 292) κατά μεσημβρίαν ἕως ἑσπέρας (կէսօրէն մինչև իրկուն), ու կ'ուսէին զայն ա'յն օրուան իրկունը. բայց որովհետև հրէական օրը արեւմտաւորին կը սկսէր՝ այն է նիսանի 15 ին, հետեւալ օրն ալ զարիի հունձքին նախախայրիքը կ'ընծայուէր կամ «կը մատուցուէր» Տիրոջ (Ղևտ. ԻԳ. 11, 15) : Ըստ Յովսեպոսի (Հնախօս. Գ. Ժ. 5) բաղարջին ամբողջ տօնը եօթն օր կը տեւէր, ամսուն 15էն մինչև 21ը միաւորին առնելով :

Ե. Ե. Գ.



ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

Ս Ա Մ Ա Բ Ո Ւ Ե Լ Ծ Ն

(Պատմական Բերրուած)

Սամարունին՝ քողած սափորն հորին մօս՝
Դէպի Կաղանն ուղղեց Կալերն իր փութկոս :
Իր դրացիներն ալալու մով լրսեցին՝
Թէ Հրեայ մը գինն էր գրսած առանձին
Այդ հորին Բով եւ՝ ամէն բան գուճակած ,
Գաղսնիքներու բանալով Բողն ամպամած . . .
Մերք ծաղրն ու մերք գայրոյթն իրենց դէմին վրայ՝
Ըսին . Փորձիչն էգի սենչով կը սրբայ . . .
Բայց դուն պատմէ մեզ ինչ որ իր հանճարէն
Խօսեցաւ Բեզ հետ այդ Հրեայ մարգարէն :

Կինը խռոված՝ զըսպեց արցունքն որ չիլայ ,
Ու սեւեռուն աչքերով նո՛ր Սիբիլայ՝
Շարժեց շուրթերն , երակներէն երբ իսկոյն
Սարսուռ մ'անցաւ անդրուարովն իր հոգւոյն :

— Մըսիկ ըրէ՛ք . Ան ինձ ըսաւ , Ով կին դու ,
Կեանքի միտքեր ունիմ Բեգի յայտնելու . . .
Ու պահ մ'աչքերն յառած սարին մեր լեռան՝
Յարեց , Չեր հոգ քաղած կուտներն ո՛չ բերան՝
Ո՛չ ալ նայուածք մ'ունին ձեզի ուղղելու .
Ու վայրապար անոնց կամփն դուք հըլու՝
Սին պաշտումով մը կը պատուէ՛ք մուկիին՝
Դիքերն որ պիղծ մեռելութիւնն են կեանքին :
Անո՛նց ազգումն էր՝ որով դուն ալ գրսար
Հինգ ամուսին , կին դու , վերջինն ալ օտար . . .
Չունէր , այո՛ , ինչ որ գիտն է արուեսին .
Իր արուեսն էր՝ մարդը կանգնել վերքսին .
Դոյլ իսկ չունէր որ ջուր հանէր մեր հորէն .
Բայց ինձ ըսաւ՝ քէ *կեանքանի ջուրն* իրեն
Ամէն ծարաւ՝ որով կ'սապի հոգին ժիս՝
Պիտի բուժէր արբուցումովն իր վընիս :
Ես ծըծեցի այդ շիթերէն . . . ա՛հ , դուք ալ
Զէ՛ք ուզեր նոյն երանութիւնը ըզգալ .

Ու ֆանդելով ինչ որ կուտ է եւ կամ կիրք՝
Յրել ամէն խաբկանք, ամէն արհաւիրք:

Նոյն քաղին մէջ, հին մեհեանին փուրը ծեր՝
Որ կուտներու վրսանգին հոսն առած էր՝
Ու մօտ եկած այդ հաւաքման նորադէպ,
Վեր առնելով իր ցուպն ու ձայնն ալ հապնեպ՝
Գոչեց, Կուտներն իմաստութիւնն են երկրի.
Առանց անոնց հնար չէ մարդուն որ ապրի,
Անոնք կուտան հանոյնն ոսկի, ուժն երկար...
Օրհնեա՛լ ըլլաք, Յոֆովք, Ներգալ, Ասիմար:
Ո՞վ առաւ խելքն այս կնոջ ու տուաւ յիմարի
Լըլկանք մ'իբե՛ն՝ որ աշխարհէն հրաժարի.
Աղբիւր երբա՛յ, ու առանց իր սափորին
Ծարաւահիւծ ետ դառնայ ինքն առ օրին: —
Ի՞նչ փոյթ, ըսաւ Սամարուհին, ո՞ր բրտի
Ամանն հորին առջեւ պիտի չկոտորի.
Ինձ կը բաւէ կուց մ'այն ջուրէն կենդանի
Որ բարութեան բըխումին զիս կը սանի.
Իսկ դուն ջանա, որչափ կըրնաս, ա՛յ դու ծեր,
Մեծ արուեստի՝ գեղեցկութեան դիմակներ
Տալ կուտներուդ, որ լոկ քեզմով կը խօսին՝
Երբ կը փչես շունչըդ անոնց երեսին.
Այդ կեղակարծ իմաստութեան մոխիրէն
Կա՞յծ կը յուսաս, նոր հրդեհին փոխարէն:

Շամբրսացի ո՞վ իմ փոյրերըս, ձեզի
Իմ հաւաստիս խորը ահա պարզեցի.
Մեր հորը խո՛ր է, բայց պիտի՛ միտս պասսիք,
Իմ ջրովս ես չե՛մ ըզգար ծարաւ մը սաստիկ...
Ո՞վ կենդանի ջուր գոր Սիւք՛մը չունի,
Ջո՛ւր սրբութեան, ջինջ աղբերա՛կ անհունի:

Նոյն զայրոյթով՝ ծաղրով թողին ու գնացին
Բոլոր դրացիքն, ու մընաց կիճն առանձին:
Հի՛ն Սիւքարի անգիտակից վրսութեան
Գէջ աղբին վրայ բուսած ծաղիկ մ'եղաւ ան.
Արհամարհեց աղբն, ու ցանկաց արեւուն,
Ու երկինքի ցօղին պայծառ ու քրքումն:

Ե. Ե. Գ.

Պ Ա Ր Պ ՈՒ Ա Ն Գ Ե Ր Ե Ջ Մ Ա Ն Ը

Քաղաքը սուրբ կը նիրհեր, անմըդձաւանջ ու լըռին,
 Խոնջած կարծես արիւնի գիւնեբրուէն մոլեռանդ:
 Նոր՝ արեալոյսը սրփռած էր հրաշեփլ իր ոսկին
 Հեռուն պառկած լեռներու կողերուն վրայ գահաւանդ:

Չարաբըռուկ լըռութեան գահանդանքին մէջ դըժխեմ,
 Խընկաբեր սուրբ կիներուն քափօրն յանկարծ առաւ կանգ՝
 Հոն ուր խաչեալն էր քաղուած: Բայց գըռած էր մեծն այն վէմ...
 Ու գերեզմանն էր քափուր...: Հսուգութի՞նն քէ խաբկանք...

Խռով մ'անոնց սիրքը մըղձկեց: Հոս չէ՞ր հանգիստն իր վերջին,
 Ուր դրին սանջուած իր մարմինը՝ մտերիմներն իր աննենգ,
 Բայց սա ծալուած վարճամակն, ու կըսաներն այդ նըրբին,
 Չէ՞ն մեր սիրոյն ընծաներն, մեր մասներուն գործն ու հէն:

Ու մինչ անոնք իրարու կը հարցնէին սըրսաքափ՝
 Թէ որո՞նն ձեռքն ամբարիշտ շուրջ էր գայն իր կայէն,
 Չուարքասեփլ հեշտակի մ'ազգումէն յանկարծ ըսքափ
 Լըսեցին ձայն մը. Յարեաւ Տէրը վառախ լուսեղէն:

Ողջո՞յն եղ, ով գերարփի լոյսին դուն սուրբ յաղքանակ,
 Որ կը վանես խսպառ մութը դանդիւրի գիւերին,
 Պրօական ես դուն հրաւեմերու, անմահութեան հըրիսակ,
 Որ կը բանաս մեր առջեւ հանդերձեալի փակ ուղին:

Լուսապայծառ յարութիւն, նոր կեանքի քաղք առաւօտ
 Որ կը հեղուս քու շուրջը մըսածումին մէջ երկբայ,
 Գերեզմանի ծիրէն դուրս ծագող շիւին անծանօք՝
 Յաւերժափայլ ջահն ես դու, հոգիներուն ռահվիրայ:

Իգուր դարեր մարդկութիւն հարցափորձեց սիրս ի հեծ
 Ամպն ու մըռուէն անքափանց անդենական ախարհին.
 Ժամանակի գոգն անհուն, գերեզմանի եզրին յեց,
 Լայնափեռեկ կը բացուէր միշտ մութին վիհն ահա լին:

Պարապութիւնը շրմին նոր էջ մ'ահա կը բանայ
 Մեծ խորհուրդի մասեանէն՝ ապագայի մէջ պահուած,
 Գերեզմանի մոպլը քանձը, արարչութեան խոկն հըսկայ
 Աղօթի մը պէս միսիք, կ'ընթեռնուն մարդն ու Աստուած:

Պարապութիւնը շրմին քո՞ղ զարմացնէ դաւադիր
 Կայիափաներ, Պիղատոս, ու ըսկեպսիկն այս դարուն,
 Ամբոցն է ան Քրիստոնեայ դաւանանքին երկնաձիր,
 Իր խորքին վրայ կը կանգնի մեր հաւասքին անւարժ սին:

ԵՂԻՎԱՐԳ

ՊԱՏՄԱԿԱՆ

Ս. ԵՐԿՐԻ

ՎԱՆՔԵՐՈՒ ԵՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

Թ. ԴԱՐՈՒ ԿԱՐԵՒՈՐ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՄՐ ԵՒ ԱՆՈՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Այս յիշատակարանը որ լատիններէն գրուած էր Թ. դարու սկիզբը (808), Թագաւէր գերմաններէնի թարգմանած է ընտիր մեկնարանութեամբ մը, իսկ գնդապետ Վաթսըն ալ նոյնը թարգմանած է անգղիերէնի՝ կցելով անոր շահեկան ծանօթագրութիւններ: Այս յիշատակարանին ձեռագիրը պահուած էր Պալի հանրային գրատան մէջ. հեղինակը կը թուի թէ Մեծն Կարոլոս կայսեր իշխանութեան ժամանակ Ս. Երկիր զրկած էր վանական մը որպէս զի տեղւոյն քրիստոնէից մասին տեղեկութիւններ հաւաքէ, հուանաբար կայսեր պէտքին համար: Մեծն Կարոլոս, ինչպէս ծանօթ է, Պաղատաի Հարուն էր—Ռաշիտի հետ լաւ յարաբերութիւն կը մշակէր և կնքած էր բարեկամութեան դաշինք մը և անոր համաձայն սկսած էր նորոգել Երուսաղէմի եկեղեցիները. և շինեց լատին Ս. Աստուածին անուամբ եկեղեցի մը, որուն յարակից շինուեցաւ Ս. Երկիր լատինախօս ուխտաւորներու հիւրանոց մ'ալ:

Այս յիշատակարանին սկզբնական ձեռագիրը հատուածներու բաժանում չէ ունեցած. մէկ ծայրէն միւսը գրուած է առանց ընդհատի. բայց անզոյ. թարգմանիչը հատուածներու բաժնած է դայն, որպէս զի ընթերցողը կարող ըլլայ զիմելու այն պատմական ծանօթութեանց զոր թարգմանիչը աւելցուցած է յիշատակարանին վերջը: Այս ծանօթութիւնները որ ընդարձակօրէն գրուած են, կը խօսին Երուսաղէմի և շրջակայից եկեղեցիներու մասին:

Թարգմանութիւնը

1.— Ներկայս ցուցակագիրն է Երուսաղէմի և շրջակայից մէջ գտնուած եկեղեցիներուն և վանքերուն, եպիսկոպոսներուն, քահանաներուն, սարկաւազներուն,

վանականներուն և բովանդակ կղերին որ կը ծառայէ Ս. Տեղերը և կուսանոցներուն մէջ:

2.— Առաջին Ս. Տեղւոյն՝ Քրիստոսի Ս. Գերեզմանին ծառայութեան մէջ են. 9 քահանաներ, 14 սարկաւազներ, 6 կիսասարկաւազներ, 23 կանոնիկոս, 13 պահապաններ, 41 վանական, 12 անձեր՝ որ պատրիարքին օտջեղէն կը քակն լապտերներով, 17 անձեր՝ որ պատրիարքին կը սպասուորեն, 2 հսկող, 2 հաշուակալ, 2 նստար, 2 քահանայ որ միշտ արթնութեամբ կը հսկեն Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ:

3.— Քահանայ մը կը գտնուի Ս. Գողգոթայի մէջ. Տիրոջ Բաժակին տեղը՝ 2 քահանայ, Ս. Խաչի և Դաստոռակի տեղւոյն մէջ 2 քահանայ և 1 սարկաւազ:

4.— Հոն կան սենեջալներ (seneschale) որ պատրիարքին հրամանին տակ կը պահպանեն բոլոր իրեղէնները, 2 մառանապետներ, 1 գանձապահ, 1 պահապան աւաղաններու, 9 դոնապան: Ամբողջ թիւն է 150, դուրս մնալով 3 հիւրընկալները:

5.— Ս. Սիոնի մէջ կան 17 քահանայ և կղերիկոս, 2 վանական՝ Աստուծոյ նշխարուած:

6.— Ս. Պետրոսի եկեղեցիին մէջ, ուր ան ապաշխարեց, կան 5 քահանայ և կղերիկոս: Վանատան մէջ 5 քահանաներ:

7.— Ս. Աստուածածնի նոր եկեղեցիին մէջ, զոր շինած է Յուստինիանոս կայսրը, 12 քահանաներ:

8.— Ս. Թալալոս՝ 1 քահանայ, Ս. Գեորգ՝ 2 քահանայ:

9.— Ս. Աստուածածնի եկեղեցիին մէջ, ի Պրոպոսիէ, ուր ան ծնաւ, կան 5 քահանայ և 25 կոյսեր:

10.— Ս. Ստեփանոսի եկեղեցիին մէջ, ուր ան թաղուած է, կան 2 կղերիկոս և 15 բորտաներ:

11.— Յովսափատի Հովտին մէջ, այն պարտէզը՝ որ կը կոչուի Գեթսեմանի և ուր թաղուած է Ս. Աստուածածին, և ուր կը պատուուի անոր գերեզմանը, կան 13 քահանայ և կղերիկոս, 6 վանական և 15 կոյսեր՝ վանքին ծառայութեան համար:

12.— Ս. Ղեռնգիոս 1 քահանայ, Ս. Յակոբ 1 քահանայ, Ս. Քառասունք 3 քահանայ,

- Ս. Քրիստափոր 1 քահանայ,
- Ս. Աղիւզաս 1 քահանայ,
- Ս. Կիրակոս 1 քահանայ,
- Ս. Սահփանոս 3 քահանայ,
- Ս. Դոմիտիանոս 1 քահանայ,
- Ս. Յովհաննու Ծնունդ, 2 քհնյ.
- Ս. Թէոդորոս 2 քահանայ,
- Ս. Սարգիս 1 քահանայ,
- Ս. Կողմայի և Դամիանոսի ծընունդ, 3 քահանայ:

13.— Զիթենեաց լերան վրայ կան երեք եկեղեցիներ, առաջինը Քրիստոսի Համբարձման տեղւոյն վրայ, ուր կան 3 քահանայ և կղերիկոս, երկրորդը՝ այն տեղը՝ ուր Քրիստոս հրահանգեց իր աշակերտները, ուր կան 3 վանական և 1 քահանայ, երրորդը՝ շինուած ի պատիւ Ս. Կուսին, ուր կան 2 կղերիկոս:

14.— Մենակեացներուն թիւը հետեւեալն է. 11 որ կ'երգեն յունարէն, 4 վերացիներ, 6 ասորիներ, 2 հայեր, 5 լատին, 1 որ կ'երգէ սարակիւնոսներու լեզուաւ: Զիթենեաց լեռը տանող սանդուղին մօտ կան 2 մենակեացներ, մին յոյն և միւսն ասորի, սանդուղին զլուսը՝ 3 մենակեացներ՝ մին յոյն, միւսն ասորի և երրորդը վրացի:

15.— Յովսափատի Հովտին մէջ կայ մենակեաց մը և 26 կոյսերու վանք մը:

16.— Հոն կան 17 կոյսեր որ Կարողոս կայսեր հրամանաւ կը ծառայեն Ս. Գերեզմանին, և նաեւ սպանիական կուսանաց վանք մը:

17.— Ս. Պետրոսի և Ս. Պօղոսի վանքին մէջ, ի Պիզանդ, Զիթենեաց լերան մօտ, կան 25 վանականներ: Ի Բեթանիա, Ս. Ղազարոսի մէջ կայ քահանայ մը, ի Ս. Յովհաննէս՝ որ կը վերաբերի Հայոց, կան 6 վանականներ:

Վերոգրեալները կը գտնուին Երուսաղէմի մէջ և անոր մօտերը, մէկ մղոն հեռու կամ աւելի քիչ:

Յուցակազիրը Ս. Երկրի այն վանքերուն որ Երուսաղէմէն հեռի են.

18.— Ի Բեթղեհէմ՝ ուր մեր Տէրն Յիսուս Քրիստոս հաճեցաւ ծնանիլ ի Ս. Կուսէն, հոն 15 քահանաներ, կղերիկոսներ, վանականներ, 2 մենակեաց, որ Ս. Սիմէոնի նման սինակեաց են:

19.— Ս. Թէոդոսի վանքին մէջ, որ առաջին անգամ անապատին մէջ շինուած է, կան 70 վանականներ, հոն թաղուած է Բարսեղ: Սարակիւնոս աւաղակները հրդեհած են նոյն վանքը և հոն սպաննած են շատ վանականներ. ուրիշները փախած են հեթանոսներէն՝ որոնք վանքին վերաբերեալ երկու եկեղեցիները քանդած են:

20.— Ս. Սարայի վանքին մէջ կան 150 վանականներ:

21.— Ս. Խարիթոնի կողմէ շինուած մէկ մղոն հեռաւորութեամբ փոքրիկ վանքի մը մէջ ուր ան կը բնակի սրբութեամբ ունի վանահայր մը . . . և վանականներ . . . (վանահօր անունը և վանականներու թիւը եղծուած են):

22.— Ս. Եւթիմիոսի վանքին մէջ կան 30 վանականներ:

23.— Ս. Կուսի վանքին մէջ, ի Գուզիպա, կայ վանահայր մը Լայետոս անուն և . . . վանականներ (թիւը եղծուած):

24.— Ս. Յովհաննու վանքը Յորդանանի մօտ, ուր ան կը մկրտէր, կան 10 վանականներ. Ս. Երասիմոս շինեց զայն և հոն թաղուած է: Ան շինեց վանքին եկեղեցին՝ ուր արձանադրուած է իր անունը:

25.— Ս. Յովհաննու վանքը, Յորդանանի եզերքը, ուրկէ ուխտաւորք գետը կ'իջնեն. հոն կայ ուրիշ եկեղեցի մը և 35 վանականներ:

26.— Երիքովի մօտ կայ Ս. Ստեփանոսի անունով վանք մը և փառանի լերան վրայ վանք մը (անունը եղծուած), չի գիտցուիր թէ այս երկու վանքերուն մէջ որքան վանականներ կան:

27.— Գալլիլոյ Ս. Նազարէթի մէջ կան 12 վանականներ: Նազարէթէն 1 մղոն հեռի, այնտեղը ուրկէ Հրէայք Քրիստոսը զահավիժել ուզեցին, շինուած է եկեղեցի մը և վանք մը ի պատիւ Ս. Կուսին և հոն կան 8 վանականներ:

28.— Գալլիլոյ Կանայի մէջ, ուր Տէրը ջուրը զինիլ փոխարկեց, կան . . . վանականներ (թիւը եղծուած):

29.— Տիբերիոյ ծովին եզերքը կայ վանք մը, Եօթնակնեան կոչուած, ուր Տէրը հինգ հազար ժողովուրդ կերակրեց հինգ հացով և երկու ձուկով. հոն կան 10 վանականներ:

30.— Ծովին մօտ կայ եկեղեցի մը յանուն Երկոտասանից (քանի մը բառ եղծուած), հոն է այն տեղը ուր Ան նստեցաւ անոնց հետ. հոն կան 1 քահանայ և 2 կղերիկոս:

31.— Տիրերիոյ քաղաքին եպիսկոպոսն է Թէոդորոս, հոն կան 30 կղերիկոսներ, որոնց մէջ են քահանաներ, վանականներ և կանոնիկոսներ. հոն կան հինգ եկեղեցիներ և կոյսերու վանք մը:

32.— Ս. Թարօր լերան եպիսկոպոսն է Թէոփանէս, հոն կան չորս եկեղեցիներ, առաջինը՝ ի պատիւ Փրկչին, ուր ան խօսեցաւ Մովսէսի և Եղիայի հետ. երկրորդը՝ Մովսէսի և երրորդը՝ Եղիայի, չորրորդը՝ (անունը մոռցուած): Հոն կան 18 վանականներ:

33.— Ի Սեբաստիա, ուր Թաղուած է Ս. Յովհաննու մարմինը, կայ ընդարձակ եկեղեցի մը՝ որ այժմ աւերակ է. բայց իր գերեզմանը կողմնակի ըլլալով չէ քանդուած, հոն է նաև այն եկեղեցիին տեղը ուր ան բանտարկուեցաւ և գլխատուեցաւ: Եպիսկոպոսն է Բարսեղ. հոն կան 25 եկեղեցականներ, այսինքն վանականներ և կղերիկոսներ:

34.— Ի Սիւքէմ, որ կը կոչուի Նէսպոլիս, կայ ընդարձակ եկեղեցի մը, ուր Թաղուած է Սամարացի կինը, և ուրիշ եկեղեցիներ. հոն կան եպիսկոպոս մը և կղերիկոսներ. կայ նաև սրահակեաց մը:

35.— Ի լեռան Սինա կան չորս եկեղեցիներ, առաջինը՝ այն տեղը ուր Աստուած Մովսէսի հետ խօսեցաւ լերան գագաթին վրայ. երկրորդը՝ յանուն Եղիայի, երրորդը՝ Եղիսէի, չորրորդը Ս. Կուսի վանքին մէջ: Եղիան է անոնց վանահայրը և հոն կան 30 վանականներ, լեռն ելնելու կամ իջնելու համար 7700 աստիճաններ կան:

36.— Երուսաղէմէն Ս. Յովսափատ Ս. Կուսի գերեզմանը իջնելու համար 195 աստիճաններ կան, և Չիթենեաց լեռը բարձրանալու համար կան 537 աստիճաններ:

37.— Ս. Կուսի եկեղեցին՝ որ երկրաշարժէն վնասուած է. երկայնութիւնն է երկու թեւերով միասին 39 կանգուն, (dexters) ճակատը 35 կանգուն, ատենը 32 կանգուն, ատենին երկայնքը 50 կանգուն:

38.— Բեթղեհէմը եկեղեցին ունի 38

կանգուն երկայնութիւն, ճակատը 23 կանգուն, միւս ճակատը 17 կանգուն, ունի 69 սրահ:

39.— Ս. Գերեզմանի եկեղեցին ունի 107 կանգուն շրջապատ. և գմբեթը՝ 54 կանգուն:

40.— Ս. Գերեզմանէն մինչև Գողգոթա 28 կանգուն է. և Ս. Գողգոթայէն մինչև Գիւտ Խաչի տեղը 19 կանգուն:

41.— Ս. Գերեզմանը և Ս. Գողգոթան միասին և Ս. Կոստանդիանոսի եկեղեցին, անոնց ամբողջ տարածութիւնը ունի 96 կանգուն և լայնութիւն 30 կանգուն:

42.— Ս. Սիոնի եկեղեցին ունի 39 կանգուն երկայնութիւն և 26 կանգուն լայնութիւն:

43.— Քահանաներու, սարկաւազներու, վանականներու, կղերիկոսներու և ամբողջ եկեղեցական դասուն համար պատրիարքին կողմէն զրկուած զումարն է 630 ոսկի, . . . (եղծուած) համար 550 ոսկի, եկեղեցական չէնքերու նորոգութեան համար 300 ոսկի, Ստրակինոսներու համար 580 ոսկի, (վերջին երկու ասղերը անընթեան ի են):

Մ. ԵՊՍ. ԱՂԱՆՈՒՆԻ (Մեացեալն յայտրոյի)

ԽՈՐՀՈՒՐԳ ԵՒ ԽՕՕԳ

Պատեական փոքրիկներու նզամականյի վարկեաններուն, ո՛չ քե անհասներու խորհրդածորիւնները այլ անբոխի զգացողութիւնն է որ յաճախ ընթացք կու տայ գործերուն:

*

Ծնողները յաճախ անարդար են, և անհանդուրժելի կը զսնեն իրենց զաւակներուն մօտ փրկիական և բարոյական այն յասկոթիւնները զոր իրենք իսկ ընծայած են անոնց:

*

Սխալ մտքի նշան է չափազանց շարիչ իր կարծիքներուն. այն անկերը, զոր կը շարունակ անձնասիրութիւնը, կը մրացնեն բանականութեան յոյսը:

ԸՆԿԵՐԱՅԻՆ

ՄԻՏՔՆ Ի ՎՏԱՆԳԻ

Եթէ համաշխարհային տաղանալը սպաննէ մտաւորականութիւնը, ինչպէս կը վախնան շատեր, յանցանքը ամենամեծ մասամբ մտաւորականներունը պիտի ըլլայ, որոնք կը գրաւունքն ընդունին քաղաքական գրադուսներով և կը լքեն հետզհետէ իրապէս հայեցողական կեանքը:

Բայց այսպիսի հաւաստումէ մը յուզուած՝ մտաւորականներէն ոմանք կը գուշեն. ինչպէս կ'ուզէիք որ մտքի կեանքի նուիրուէինք՝ երբ վաղուան համար ապահովութիւն չկայ, և ամէն ինչ խնդրոյ տակ է: Բայց անոնց պիտի պատասխանէի, աշխարհի սկիզբէն ի վեր ամէն ինչ խնդրոյ տակ եղած է. եթէ մեծ ուղեղները այդ բանը պատրուակէին՝ մարդկութիւնը քայքայիներու գորուն մէջ պիտի մնար տակաւին:

Որքան ալ քաղաքական տաղանալը մտաւորականներու կեանքին ու գոյութեան կամ . . . չգոյութեան նկատմամբ հետեւանքներ ունեցած ըլլայ, պէտք է ըսել թէ ատոնք, այդ հետեւանքները, կարելի չէ արդիւնել: Եթէ մեր փողոցին անկիւնի տան քիւէն կախուած կղմինտրը որ մը գլխուս վրայ պիտի ինչայ, այնուհանդերձ միայն իր մասին մտածելու պատիւը չիմ ընծայեր ես այդ կղմինտրի կտորին, այլ կը շարունակեմ կարգալ ու խորհրդածել: Եւ ան այս է ինչ որ այժմեան մտաւորականները չեն ուզեր ընել: Մտիկ ըրէք Ռենանի սա՛ բառերուն, որոնք մեր մտաւորականութեան սահմանադրութիւնը պէտք է կազմեն: «Ի՞նչ փոյթ որ վաղուան օրը ապահով է կամ անստոյգ, ի՞նչ հող որ ապագան մեզի կը պատկանի կամ չի պատկանիր: Այդու ճշմարտութիւնը նուա՞ղ գեղեցիկ, Աստուած նուա՞ղ մեծ է միթէ: Երկիրը երբ գալարուէ՛ր իսկ պէտք էր սալալին իմաստալիւնը»:

Ոմանք կը գրեն. «մտքի ի՞նչ կեանք կ'ուզէք որ ունենանք՝ մեր այդչափ նութական դժուարութեանց և առօրեայ հացի անձկութեանց մէջ: — Բայց որքան ալ զօրաւոր ըլլայ այս պատճառներին ուժը կա-

րելի չէ սակայն չմտածել որ Վակներ մը, երբ Tannhauserը կը գրէր, կ'ապրէր գալարափողի համար նորմալի կարգադրութիւններ ընելով: Մարդ կը մտածէ Պալլաքի, Պոտըլէրի, Վերլէնի, եւ ուրիշ ա՛յնքան շատերու մասին, որոնք նախորդած են զանոնք հանճարի յուսակտուր անձկութեան ճանապարհին վրայ: Չին Եւրոպան երբեք չարգիւնց որ Շիլլէր և Պեթովէն զրեթէ անօթութենէ մեռնէին: Ռուսոյ ամէն տեսակ արհեստներու մէջ մտաւ: Գեկարտ իր ճառը հրատարակեց առանց զըրամ ունենալու:

Երասմոս հառաչեց ամբողջ տասնևհինգ տարիներ՝ Բտալլա աջցելելու գրամ չունենալուն համար: Կրնայինք նոյնիսկ հարցընել, այս տեսակետով, թէ արդեօք արդի պետութիւնները աւելի առատածեռն չ'են քան երբեմնի լաւագոյնները: Երբոր Անաղու Ֆրանս Մերակոյտի մատենագրական պետ անուանուեցաւ, ծերակուտական մը օր մը մտածեց իրմէ զիբք մ'ուզել: Մեծ գրողը պաշտօնական չըջանակի մէջ հասկցուց որ եթէ իրեն տրուած թոշակը բացործակապէս աշխատանքի անպարտադիր (sinécure) վճարուծ մը չըլլայ՝ նորէն և ազմկալից կերպով պիտի հրաժարէր անկէ: Իր թոշակին չզպան: Կա Ֆոնդէն Կոլրերդը թոշատու և քաղցրաբարոյ չէր զըտներ, երբ ջուրերու և անտառներու վերակացու իր պաշտօնը անխուժութեամբ կ'անտեսէր. այսուհանդերձ քանի անգամներ պաշտօնաւորիկ ըլլալու իր կանխատեսութիւնները չիրականացան:

Թերևս աւելորդ չէ դիտել թէ մեր յիշած վարականերէն մեծագոյն մասը ամուսնացեալ չէին, և պահելիք ընտանիք չունէին: Անշուշտ այդ էր մէկը պատճառներէն՝ որոնց հետեւանքով կրցան անոնք իրենց գործը կատարել հակառակ նիւթական կացութեան գերազանցապէս անստոյգ հանգամանքներուն: Ամէն ոք իրաւունք կուտայ ինծի երբ ըսեմ, թէ շատերը, որոնք իրենց գուտ մտաւորական գործին անհամապատասխան գումարներու ետեւէ են, իրենց անձնակտն կարիքներէն աւելի՛ տո՛ւն պահելու հարկադրանքէն է որ կը մղուին: Վստահ եմ թէ եթէ Սպինոզա կին մը եւ զաւակներ ունենար՝ պիտի մերժած չըլլար մեծապէս շահարեր զաստուական

այն աթոռը, որ իրեն առաջարկուեցաւ արքունիքին կողմէ, և զոր մերժեց խորհելով թէ այդպէսով իր միաքը պիտի եղծէր: Կը խորհիմ մանաւանդ թէ այս գոսատուական աթոռը շատ փառամտաց և փազուրիչ էր, և թէ իր կինը թերևս երբեք չհանդուրժէր որ զրկուէր այդպիսի փառասիրական գոհունակութենէ մը: Կը ճանչնամ մարդիկ՝ որոնք կը յօժարին Ակադեմիայի անդամ չըլլալու, բայց շատ քիչեր կը ճանչնամ՝ որոնց կիները զիրենք չչարչրկեն որպէսզի Ակադեմիայի անդամ ըլլալու մղեն զանոնք: Աւելցուցէք նաև այն ազդեցութիւնը՝ զոր կը գործէ ընտանիքի հօր մը հանգամանքը՝ մեր դատամներուն վրայ: Միշտ խորհած եմ որ եթէ արդի իմաստասէրներէն շատերը գործի եւ զգացման արժէքները դուռ մտաւորականութեան կը նախագասեն, այսինքն pragmatiste են, մեծագոյն պատճառը այն է՝ որ փոխանակ վանական կրօնաւորներու պէս ապրելու, ինչպէս կ'ապրէին Պերքլէս և Քանդ, ամուսնացեալ են, զուակներ ունին, «աշխարհք մտած» են: Զօր տեղ չէ որ հոգեւորութեան մեծագոյն զպրօցը, այսինքն Եկեղեցին, կը պահանջէ որ իր քահանաները և պաշտօնականները ըլլան անոնց ընտանիքի մարդիկ:

Ամուրիութեան մերժումը, արդի մտաւորականներուն մօտ, ինծի կը թուի թէ ուրիշ բան չէ բայց եթէ շատ ընդհանուր կողմնակալութեան պարագայ մը, այսինքն մերժումը — արհամարհանքը — ամէն բանի՝ որ «ամբողջական» կեանքի սեղմում մըն է: Անոնք որոնք զրամի խնդիրը յառաջ կը քշեն մտքի տագնապը (crise) բացատրելու համար, կը մոռնան որ այսօր երիտասարդութիւն մը կայ, որ ինքզինքը մտաւորական կը կոչէ, որ չ'ուզեր լսօսքն իսկ ընել համեստ կենցաղի մը, ընդհակառակը կը յայտարարէ, պարծանքով մը, թէ ինք կ'ուզէ ապրիլ հարուստ, ի գին ամէն բանի, ապրիլ պերճանքով, ճանչնալ բոլոր զգացողութիւնները՝ որոնց ընդունակ ու կարող է մարդկային էակը: — Ստոյգ է արդարև որ այսօր ամբողջ մտաւորական աշխարհի մէջ լսատմերութիւնը (ascetisme) արժէքէ զուրկ կը նկատուի բացարձակապէս:

Մտքին ու հոգիին սպառնացող վտան-

գը, ուրիմն, շատ աւելի խորունկ պատճառներ ունի՝ քան քաղաքական տագնապը:

* * *

Կարգ մը մտաւորականներ մեզի ուրիշ գոս մը տալու կ'իւլեն: «Մտաւորական յարացոյցը չէ որ կը լքենք, կ'ըսեն, քաղաքական կեանքի նուիրուելով: Երբ ընկերային կարգերը, առողջ արժէքները հաստատուին ու կոյունանան, ա՛յն ատեն միայն հնարաւոր կը զստանայ մտաւորական կեանքը, որուն համար մենք ևս յարգանք ունինք ձեզի չափ»: Ասո՛ղ՝ ասոր պատասխանն այն է՝ թէ այդ օրը պիտի չգայ երբեք: Եւ յետոյ՝ անոնք որոնք քաղաքական գործերով կը պարագլին՝ բուն պատճառն այն է որ սերն ունին այդ գործերուն: Պէտք է խոստովանիմ որ չեմ հաւատար որ մէկը ինքզինք ի պարտաւորութենէ քաղաքական կեանքի տայ՝ երբ իր էութեան խորը՝ մտաւորական բաներու կիրքն ունի: Չեմ հաւատար որ մէկը որ երեսուն տարի սա՛ կամ նա նախարարին գէմ կը գրէ, երբ ժամանակ ունենայ՝ Պըզատոն կարգալով կամ հնչեակներ յղկելով կարենայ իր ժամանակն անցընել: «Տիկին», կ'ըսէր Բարրէս իրեն սքանչացողի մը՝ իր հրաշալի ինքնագոտութեամբ, եթէ մեծ բանաստեղծ մը եղած ըլլայի՝ ինչպէս զօք կ'ըսէք, Հայրենասէրներու Ընկերակցութեան նախագահը եղած պիտի չըլլայի»: Եթէ Արիստոտէլ մը, Քանդ մը, Ապինոզա մը քաղաքական գործերով զբաղեցան՝ անոնք ո՛չ թէ քաղաքական կուր ու պայքարի մէջ ապրեցան, այլ քաղաքական հարցը իրենց մտքին սնունդ ըրին՝ դուռ հայեցողական կերպով մը, ասանց անմիջական արդիւնքներ հետապնդելու:


* * *

Այսօրուան մտաւորականները բառ մը ունին իրենց բերանը շարունակ, թէ իրենք փրկիչներ են: Որպէս թէ կարգեր հաստատուելով, յեղափոխութիւն պատրաստելով «աշխարհը պիտի փրկեն»: Հոս է որ անոնք ամէնէն աւելի խորապէս ներհակն են ճըլմարիտ մտաւորականին, որ կը ջանայ ուղիղ մտածելու և ճշմարտութիւնը գտնե-

լու, տոանց գրագիւր՝ թէ ինչ պիտի պատահի այս մեր մոլորակին: Այս փրկչութեան մոլեգնութիւնը աամկազարական կարգերու ուղղակի հետեանքն է. քանի որ այս դարը բարոյականութեան զարն է: 1855ին էր որ Taine կը գրէր. «Քրիստոնէական ոգիէն ասոյն ամէն վարդապետութիւն կը կարծէ որ պարտադրեալ է հաստատուել թէ ինք կուզայ . . . մարդկային ազգը փրկելու: Այդ վարդապետութիւնները պաշտպանած են իրենք զիրենք ոստիկաններու և հրոպարակային ծանուցումներու փաստերով, յայտարարելով թէ իրենք է որ համաձայն են հանրային կարգի և բարոյականի, և թէ իրենց գալուստը արդէն ամենուրեք կը զգացուէր»:

Այսօրուան մտաւորականները կը կործեն թէ առաքեալներ են, և իբր այն՝ իրական ու ճշմարիտ մտաւորականներ: Բայց այս իրողութիւնը մտաւորականութեան ինքնասպանութիւնն իսկ է: Այս ալ շատ աւելի լուրջ պատճառներ ունի քան համաշխարհային տագնապը:

ԺԻՒԼԻԷՆ ԲԵՆԳՍ ԹԻՂ. Տ. Վ.



Գ Ա Ր Ո Ւ Ն

Գարունն եկաւ: Բրնուրիւնը կը խայտայ: Լեռներ, դաճեք դալարով են զարդարուն: Հողը յուրի ա՛լ նրբաւէր կը կարգայ Իր ծոցին մէջ ապրող բոլոր սարեբուն:

Ձորերու մէջ ծաղկեայ գորգեր կը փռուին Իբր նեմավայր մեղուներու ոսկեգոծ: Մաքրափետու բաշունները կը շարունակեն Սաղարբախի ծառերու վրայ բազմահոծ:

Ամենուրեք կեանքը կ'եռայ դիւրանով, եւ զեփիւռին նուրբ մեղեդին մեղմօրօ Մայրներու շուրջ կը յածի մեմաւոր:

Մարդիկ սակայն զեղեցկութեան սենյանով Չեն նըւիրուիր արփիագգետ բրնուրեան, Այլ կը զոհուին Մամոնայի զերուրեան . . .

ՄԵՆՐԻԿ

ԴԻԻԱՆ ՍՈՒՐԲ ՅԱԿՈՒԱՅ

ԺԳ

Յովնաննէս Մուղնեցի(*)՝ Կ. Պոլսէն
առ եղիազար Այնրապցի, ի Հալեպ(**):

Գերերջանկագոյն և յոյժ պայծառագոյն երանաշնորհ և յոգնահանճար եզրօր լիմոյ սիրեցելոյ և յաւէտ բաղձալոյ, լոյս աշացս և մխիթարութիւն անծինս տեառն եղիազարու աստուածաբան և բանիբուն բարունւոյ մեծի, նուաստ ծառայ Քրիստոսի Յովհաննէս անուամբ և եթ պաշտօնեայ բանի՝ մատուցելոյ զողջոյնն միարար և սէր յարագամյլարար յոլով կարօտիւ և անյագ տենչամբ, անքակ յարակցութեամբ ըստ Տեառն պահանջման՝ քեզ և որոց առ քեզ կան խաղաղութեամբ կալ մնալ ի խնամօ Տեառն և ի նոյն յարամնալ:

Ընդ ողջունական արակիս գիտութիւն լիցի մեծի խոհականութեան քում, զի բընական սէր մեր և հարազատական անխարդախ միաբանութիւն, զոր ի միջի մերում կայր, քաջայայտ իսկ է քեզ, որ խղիւսայթելոյ պատճառ ոչ այլ ինչ եղեւ՝ եթէ ոչ սուտակասպաս և թունալիր նենգաւոր արք սպրդողք և օձտողարար պատուողք, որոց ունկնդիր լինելով իմ՝ բարեկամ համարեցայ, և անխարդախ սէր քո և անմիջոց հարազատ բարեկամութիւն քո թողի և ոչ ծանեայ զսէր քո իմով մոլեգնութեամբ, խարբբայից արանց, որպէս անիծելոց որդւոյ Բահամ չՅակոբին և նըմանեայ նոցին, և ի վերայ այնքան յետս չողալոյ լիմոյ իրնական սիրոյ քո և զանց առնելոյ, յաւելիր առ իս անոխակալութեամբ, որ Իստամպուլցի Գիտուել Յովհաննէսն առաքեալ էիր առ իս միջնորդ վասն միաբանութեան և վերասին հաստատման սիրոյ, և ևս ոչ զլիտացի և ոչ ծանեայ ըզսէր քո, զանց առնելով զբանիւ քով, և

(*) Յովհաննէս Մուղնեցի եղած է պատրիարք Կ. Պոլսի 1652 — 1655: Ծ. 2.
(**) Նամակիս ընդօրինակութեան տակ ծանօթագրուած է այսպէս. «Մուղնեցի Յովհաննէս վարդապետին իւրով կնքովն գրեալ մեղայի թղթին սաւան է առ մեզ կացեալ»: Ծ. 2.

այնու ևս ոչ հնատ սէր քո յինէն, զու
անձամբ անձին եկիր առ իս ի սուրբ Աս-
տուածածնի եկեղեցին և բերան առ բերան
ասացիր զխորհուրդ քո վասն միաբանու-
թեան և սիրոյ նորոգման, և այնու ևս ոչ
ծանեայ իմով մուկնութեամբ, որոյ պա-
տիժ և պատուհասն է, զոր կրեմ այսքան
ժամանակ վասն ոչ ճանաչելոյ զբարեկամդ
իմ հարազատ, զոր ահա տասն տարի է
տանջիմ, հաշիմ և մաշիմ և հասաչմամբ
սրտիւ ապաշաւեմ ի ներքոյ խիղճ մտաց
հոգեկանաց, և մարմնական անյաջող և
տառապեալ կենցաղովարութեամբ: Ըստ
այոց ոչինչ ունիմ սակ, այլ մեղա՛յ յեր-
կինս և առաջի քո, զի այժմ մտածեմ և
խորհիմ զսէր քո՝ թէ ո՛րպէս թողի և մե-
ղայ առ քեզ. ինչորեմ թողութիւն չնորհել
իմոց մեղանաց և աղաչեմ միտիմարել զիս
բանիւ մեծի խոհականութեան քո, քանզի
անպատմելի արամութեան միջի կամ ևս
անմիտութեան կենօք ի ձեռն արարմանց ճշ-
մարտախօս երկրորդ ար աւորչիս(?), որ
առ մեզ՝ թէ ո՛րքան չարիս և վէրս հասոյց
մեզ իւրով նենդութեամբ առ միամտու-
թիւն իմ: Նախ և առաջին յիստամպօլու
անկումն իմ նա եղև պատճառ, և անտի
կամեցայ ելանել զէպ ի մոսանկաստն յա-
պաւէն ինեւ ի քեզի(?), ինչ. սա աստուտ
ողզի ազգի պատրուակ թղթով զարձոյց
առ այսր, և մեր տեսեալ ի զերազոյն
պատուոյ և փառաց անկեալ՝ հաւուց բը-
նոյ էհտաճ եղաք, խարէութեամբ և պատ-
րանօք զմեզ եղիր ի Հաւուց թառոյ վան-
քըն, և յետ երկուց ամաց, զեռ ևս ոչ
լրման՝ սպրդեալ հմուտ առ ժողովորդն
նենդութեամբ և յարոյց ի վերայ իմ պէս
պէս բարուրանօք և անտի հնան զմեզ ա-
նարզանօք: Յայնժամ կամեցայ ելանել և
զետեղիլ ի յանապատն Սողմոսալանից կամ
Յոհանապանից քանի մի եղբարբք, և անդ
ևս ոչ եթող, այլ պէս պէս հնարիւք և
միջնորդի բազմաւ և ահագին երգմամբ և
չարաչար ուխտադրութեամբ հաւատացոյց
զմեզ և կարգեաց աթոռակալ մինչ ի տարի
ու կէս: Թէ ո՛րքան տառապանք և նեղու-
թիւն կրեցի ի ներքոյ անասնելի գործոյ
աթոռոյն միամտաբար՝ ծածկազլտին է
յայտնի: Յայնժամ տեսի՝ մեծահանդէս
սրահնորոս արար, մինչև Գանձասարու
տէրն ևս երեք՝ թէ օրէնք կամիմ հաստա-

տել: Ես միամիտ լինելով՝ սա վասն իմ է
եղեալ նենդութիւն գործեալ և այնպէս մե-
ծահանդիսիւ և ևս պէս պէս բարուրանօք
և զբարարութեամբ յաթոռակալութիւնէ
ձգեաց: Այնուհետև ժամանակ ինչ Սնոփ-
րիտսին կամակից և խորհրդակից և գոր-
ծակից կարգաց զմեզ, և այնու ևս ոչ չա-
տացաւ. վերստին զարան գործեալ այլ իմն
հնարիւք և չարաչար երգմամբ հաւատա-
ցոյց զմեզ բազում միջնորդիւ, և մերով թե-
ւօք բոզի որդի մի յառաջ քարչեաց, զմեզ
խարելով՝ թէ քեզ ծառայ ետու զսա: Փո-
խանակ նորա՝ զմեզ ծառայ տրար իւրն,
մեր թե և թիկունք լինելով նմա՝ աշխարհ
ամենայն կարկեցան. և ինքն ելեալ թա-
գաւորական հրամանաւ և բոլոր աշխարհի
հրատարակութեամբ յերուսաղիմայ ան-
ուամբ զժողովորդն կեղեքելով հնաս մինչ
ի Թոխոթ, և անտի մէկ արեղայի խօս-
քով, այսինքն Շայպանի տղային՝ զարձեալ
եկն աստ և զժողովեալն յերուսաղէմայ
անուամբ իւրն պարխոսպ առեալ նստեր է
և ընդ մեզ մարանչի բարուրանօք և նեն-
դութեամբ, և մեք մնացեր եմք ալէկոծեալ
և տոտանեալ ի ներքոյ տարակուսանաց.
Մանաւանդ սուրբ Գէորգայ վանից եկեղե-
ցւոյն(*) շինութիւնն ևս ինքեամբ ոչ ունէի
կարողութիւն, պէս պէս հնարիւք և նեն-
դայիր յուսադրութեամբ հարկ եղ ի վերայ
մեր, որով յուսով սկիզբն արարաք քարն
հատել տըւաք և կիրն այրեցաք, մինչև
Ծ. Թուման խարճ և պարտք եմք անկեալ:
Այժմ այսպէս տրեան թշնամութիւն ձգեալ
ի մէջ մեր, և մեք մնացաք ի ներքոյ կե-
ղեցւոյն ամօթանաց և տարակուսանաց.
Ոչ զխտեմք զի՛ արարից, վասն զի ոչ ու-
նիմ աստ իսկապէս խորհրդակից և ցաւա-
կից հաւատարիմ բարեկամ և ոչ միտիթա-
րիչ, այլ միայն յոյս և ահնկալութիւն մը-
խիթարութեան զՔրիստոս ունիմ յերկինս
և ի վերայ երկրի զիսկապէս անխարդախ
հարազատդ. քանզի յոյս կողմանց ամենից՝
թէ՛ ընկերակցաց, թէ՛ քան զմեզ մեծամե-
ծաց և փոքրագունից, թէ՛ եկեղեցակա-
նաց, թէ՛ ժողովրդականաց, թէ՛ հաւատա-
ցելոց և թէ՛ այլազգաց՝ յամենեցունց կա-
րէվէր խոցեալ կամ անբուժելի, ևս առա-

(*) Սամաթիոյ Ս. Գէորգ եկեղեցւոյ մասին է
խօսքը: Ծ. Լ.

ւել սուրբ Գէորգայ վանիցս շինութիւնն, որ ձեռն արկաք, աշտմ սա այսքան հա- կառակ թշնամի եղև մեզ, տաճարապատիկ առաւել վէրք եղև ինձ անբուժելի և առ- բակոյս անդերձանելի: Իցե՞ արդեօք զի յԱստուծոյ եղև վերստին յիշումն սիրոյ քո առ մեզ և նորոգումն հարազատութեան, զի անուճ քո արձանանայ ի սուրբ եկեղե- ցիս Գէորգայ զօրավարին և ոչ այլոց, թէ՛ բանիւ, թէ՛ դործով, թէ՛ արդեամբք և թէ՛ զմեզ առ քեզ ածելով հարազատութն և թէ՛ ինչ կերպիւ որ է, որով անցեալ վերաց ի- մոց բուժումն գտից: Վասն որոյ տարա- կուսանաց իմոց և անբուժելի վիրաց ա- զաչեմ ի հարազատ սիրոյ քո, զի ըստ քում բազմահանճար գիտութեան խկապէս զիւս իրացն և զհնարս բուժման վիրաց գտցես և ծանուցես հարազատութն՝ այնպէս ա- րասցուք: Դարձեալ Սարգիս վարդապետին կողմանէ, զոր գրեալ է իր յառաջագոյն, որ եկն աստ, խորագէտագիտութեամբ սկսաւ տեղւոյս առաջնորդ եղեալքն որսալ, փոխանակ որսալոյն զայս՝ յիւրայոցն ևս յետնեալ գտաւ: Բայց այսքան ժամանակ յերկարելոյն պատճառ այս է, որ յորս պատահեցաւ՝ բազումս պոճանջեաց, և սակաւս ևս լրապէս ոչ տուաւ. բայց ի սակաւուն բազում ինչս ժողովեաց ևս ի զուր վատնեաց, զորս կաշառ տալով ևս զորս բաշխելով ևս զորս պէս պէս պատ- ճառեաց: Իսկ զալստեանն կողմանէ տա քեզ, թէպէտ ըստ քում բանի բազում անգամ ստիպեցի, բայց անուամբ ևս իմ հայրս մեր հոգևոր ոչ ի թողութն է թողու գալ և ոչ յմբռնելն, զի յերկուց կողմանց երկիւղ ունի ըստ իւր ասնելոյն, զոր առ- եալ է ի նմանէ և կերեալ. զու խորագոյն գիտես: Իսկ եթէ սորա գալստեանն որ- քան ստիպելի և փոյթ ունէի, ի Յակոբ վարդապետէն տեղեկասցիս: Այլ և իղձք և վէրք սրտի իմոյ ոչ կարեմք ընդ զրով ճառել, միթէ Աստուածն ամենայնի ան- զեպէ, որ բերան առ բերան պատմեցից, յայնժամ գիտասցես զհաւաստին: Բայց ազաչեմ և խնդրեմ և բազմաօք հայցեմ յեղբայրութենէդ, զի անդրադարձումն թղթոյս և գվիրաց իմոց բուժման պատաս- խանին հնարի փութով հոգասցես, որոյ վասն կաթողին կամ. նաև շնորհակալ եմ հարազատութենէդ, որ սիրոյ նշան քնձա-

յիւ յիշեցեր զմեզ և ուրախ արարեր սի- բով քո. որչ լե՛ր առ Սուրբ Հոգին: նաև որչոյն կարօտական մատուցանեմ աչացս լոյս և հոգւոյս հոգի Սուքիաս վարդապե- տիդ գրկախառն համբուրմամբ և խնդրեմ զի շաղկապ սիրոյ լիցիս ի մէջ մեր և վար- դապետին և զգրեալս յարածամ արձա- նացուցես յունկս վարդապետին, և կրքի- նապատիկ ընթերցցես զգրեալս առաջի վարդապետին: Ահա Յակոբ վարդապետն եկ ի քո սրբութիւնդ բազում խորհրդեմք գոր ինչ ի քէն պատմեաց մեզ մի ըստ միտ- շէ, և մեք ըստ այնմ զպիտանի խոր- հուրոյն ծածկարար պատմեցաք առ սըր- բութեանդ քո: Կրեցաւ ի թղթն ՌՃ և ԺԺ. (= 1664) ի նոյնմբեր ամսոյ ի Դ. ին:

ԺԴ

Յովնանենէ Մուղլեցի Կ. Պոլսէն՝ առ եղիազար վարդապետ ի Հալեպ(*)


Սրբանըւէր և երջանկապատիւ պան- ծաղի և մեծագոյն եղբոր մերոյ Եղիազար վարդապետիդ նուազ և տառապեալ Յով- նանէս բանի սպասաւոր որչոյն մատու- ցանեմ գրկախառն համբուրիւ, հարցանեմ ըստ բազմանաց զորպիտութիւնն ցանկո- լոյդ՝ թէ զի՞՞րդ կաս և կամ քաղաքավա- րիս: Իսկ զիմա պատահարք և թէ զիջա- նիցես հարցանել՝ ցգա իսկ հարցցես, որոյ յանձնեցաք զնամակս և զորպիտութիւնս մեր ասել: Յուշ լիցի քեզ վասն Ռնոփրիոս վարդապետիս, զոր տարադէպն եկն առ քեզ, քանզի սկզբնաւորն սատանայ (**), ոչինչ եթող, զոր ոչ թափեաց զթիւն իւր ի ձեռն արբանեկաց իւրոյ ի դա. վասնզի յամե- նայնէ զրկեալ գտաւ, թէ յլստացուածոց և թէ յիշխանութեանց միանգամայն սու- տակասպաս բարեկամաց. ևս ի ձեռն այլ- տազեաց այնքան ցաւեալ տառապեցաւ,

(*) Նամակի ընդօրինակութեան լուսանցրին վրայ ծանօթագրուած է այսպէս. «Նոյն Մուղլեցի Յովնանէս վարդապետին գրեալ աղաչանաց զիւր վասն Կարկու(տ) Ռնոփրիոս վարդապե- տի) վաղահալիւոյն»:
 (**) Կ'ակնարկէ Ջուզայիցի Յակոբ Դ. կաթո- ղիկոսին, որուն հակառակորդաց խումբին մէջ կը գտնուէր Ռնոփրիոս վրդ. Կարկուտ: Դ. Հ.

մինչ իւր ընտանիքն ևս թալանեալ կողոպտեցան՝ թէ՛ ի յայգոյ, թէ՛ ի զարգոյ, թէ՛ ի դրամէ, այժմ ի ներքոյ ծանրաբեռն պարտուց կան անկեալ՝ ոչինչ ունելով յոյս փրձանոց, միայն յԱստուած ապաւինեալ զիմեաց առ զութ հղբորդ սիրելոյ: Եւ զի խնդրեմ, ո՛վ տենչալի հղբայր իմ, թէ զանց արարեր զյանցանս մեր որ առ քեզ, զայս լիցի նշան, որ զթով եռացեալ հայեացիս ի դա (որ) քան զմիեղջերոյ զիմեաց առ ազրիւրդ յորդառատ, և զոր ինչ առ դա ցուցանես՝ ինձ է համարեալ և առ իման: Գանդի ոչ է դանդաղելի բժշկին բժշկել զխօթացեալս, և զի կարծեմ թէ դու ևս կամիցիս միաւորել զովաւ զհեռացեալսն ի քէն: Դարձեալ զՍարգիս վարդապետի գալն, թէ ժողովին, թէ շարժմունքն մի ըստ միովէ՝ թէ յորմէ զինչ պատահեցաւ նմա և թէ ո՛րպէս վատնեցաւ ժողովեալ զինչսն և կամ թէ յեկաննն զորա յերկրէ ո՛րպէս եղև՝ զիսկութիւնն յմեղքիտոս վարդապետէս իմասցիս: Եւ դարձեալ ըստ թըղթոյ պատասխանին, որ ընդ Յակոբ վարդապետին, զպատասխանին խնդրեմ մի յամեցուցես: Ողջ լի՛ր առ զլուսն համայնից զուխդ երջանկաց, բաւ է:

Գրեցաւ նամակս ի թըւահաշտութեան մերոյ ՌՃԺԳ (= 1664) յամսեանն նոյեմբերի ի Իէ: Ողջոյն տառապեալ հօրէս առ սիրեցեալ որդին իմ Սուքիաս վարդապետին:

Հրատարակեց՝ Մ. Ե. Ն.



ՆԱՄԱԿԱՏՈՒՓ

Պ. Մ. Թ., St. Aubin. — Ս. Նեբրուկա Լամբրոնացիի Թուղբը՝ առ Ոսկան ձգնաւոր, հրատարակուած է Ս. Արոսոյս սպարապետէն, 1842ին, հեղինակին «Խորհրդաձուբիւն Սըբազան Պատարագի» զիբիկն կցուած յաւելուածական էջերու մէջ (21-27): Չե՛ր զրկած օրինակը սպարեալիկն հետ համեմատելով տեսանք որ տեղեկ կը սրբագրեն զիրար: — Առ այժմ կը մնայ մեր մօտ ի պահ:

ԽՄԲ.



ՄԱՏԵՆԱԽՕՍԱԿԱՆ

ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ՕՐ, 1932, Փարիզ, էջ 154, գին 10 ֆր.: Հաս. Հայ Գրական Ակումբի Կեդրոնացիի՝ Գրասէն Հրանդ-Սամուէլ, 51 Rue Monsieur le-Prince, Paris (VI):

Փարիզի Հայ Գրական Ակումբը հիմնուած է 1928 ին, խումբ մը մտաւորականներու նախաձեռնութեամբ: Ակումբին նպատակն է իր անդամներուն և հայ հասարակութեան մտաւոր զարգացման նպաստել, քաղաքականօրէն չհզոք զեանի վրայ և սիրոյ միջնորդութիւն մը մէջ, Ի՛ր շորս տարուան դոյութեան ընթացքին Ակումբը բացառապէս Փարիզի հայութեան մատուցած է մտաւորական գնահատանի ծառայութիւն մը իր մօտ 80 զեկուցումներով, դասասիրութիւններով, և այլն: Այսօր Ակումբը աւելի կ'ընդարձակէ իր ծառայութեան դաշարը՝ հրատարակ հանելով, Հայ Մշակոյթի Օրուան առթիւ, մասնաւոր հատոր մը: Հետեւեալ տողերով կը ջանանք զազափար մը տալ Սյունի ընթերցողներուն, այս հրատարակութեան շահեկան բովանդակութեան մասին:

«Երկու Խօք»-ին մէջ, որով կը բացուի հատորը, կը շեշտուի արժէքը մշակոյթին և կարեւորութիւնը Մշակոյթի Օրուան, որ տարուէ տարի աւելի լայն ժողովրդականութիւն կը զանէ հայ գաղութներու մէջ:

Գիրքը թղթատելու ատեն հաճելի է տեսնել քով քովի անունները զրչի մշակներու, Թէքէեան, Ահարոնեան, Չօպանեան, Բերբերեան, և այլն, որոնք միացած են Հայ Մշակոյթի վեհ զբօշին ներքեւ:

Արժէքաւոր գրութիւններ շատ են հաւաքածոյին մէջ, և կարելի չէ միաւորի դրազիլ անոնց բոլորին հետ: Ուստի պիտի բաւականանանք ատենց մէջէն մի քանի հատը միայն ներկայացնելով:

Ուշագրաւ գրուած մըն է Պրոֆ. Նիկ. Աղոնցի «Հայ Մշակոյթի Սկզբնաւորութիւնը» խորագրով յօդուածը (էջ 33-40), որ կը բաղկանայ երեք մասերէ: Ա. մասին մէջ հմուտ բանասէրը կը զբաղի Կորիւնի Պատմութեան վերջը գտնուող ժամանակագրական ծանօթութեանց պարզաբանութեամբ. բնագրին վրայ կարեւոր սրբագրութիւններ ընելէ յետոյ Մաշթոցի քահանայութեան և զրի գիւտին թուականները հե-

տազօտելով կը հասնի 392 եւ 403 տարիներուն: Բ. մասին սկիզբը կասկած կը յայտնէ թէ կարելի՞ է հաւատ ընծայել այս թիւերուն, և իր զննութիւնները յառաջ տանելով կը հասնի սա ծանրակշիռ եզրակացութեան թէ «գրերի գիւտի պատմութիւնը եղծուած է զիտաւորեալ կերպով, թերեւ, նոյն կորիւնի ձեռքով»: Գ. մասին մէջ գրերու գիւտի աշխատութեանց վերաբերմամբ կարեւոր դեր կ'ընծայէ Թէոզոր Մոպուեստացիի, և կը յարէ «Թէոզորի անունը ջնջել գրերի պատմութիւնից, նշանակում է չորացնել կենդանի ծառը»: Սա քիչ մը չափազանցութիւն կը թուի մեզի:

Պ. Աղոնցի այս հետազօտութեան «նըպատակը համնսա է՝ վեր հանել զժառարութիւնները ևւ զձեւ ուսումնասիրութեան շահիզը»: Ներկայ յօդուածը մէկէ մեկի հետաքննական կողմեր և հետաքրքրական ցուցումներ ունի արդարեւ:

Յաջորդ յօդուածը անխոնջ բանասէր Հ. Ն. Ակիւնեանի զրէնէ է, «Հայ Ստեղծագործ Միտքը» վերնագրով (էջ 41-48): Հեղինակը համառօտակի կը խօսի գիրի ծագման և կարեւորութեան վրայ, և կը շեշտէ Մաշտոցի աշխատանքին մեծութիւնը: Հայ Մշակոյթի մեծ սահմիրան Հայոց գրականութեան հիմը դնելէ յետոյ՝ իր ստեղծագործ աջով գիր կը շնորհէ նաև Վրաց, որոնց խոժոյրի և մխըրտը կոչուած երկու կերպ գրերը միանգամայն «յեցած են հայկականին վրայ»: Յետոյ Մաշտոց սոյնուան ազգին համար ալ գիր կը ձեւէ և կը յանձնէ Բենիամին երէցին, որ յատկապէս իր մօտ եկած էր իր բարբարօս ժողովուրդին համար նշանագիրներ խնդրելու: Հոս Հ. Ակիւնեան հետանալով մինչև հիմայ յարգուած տեսութենէն, որուն համաձայն Աղուան ազգ ըսելով Հայոց և Վրաց սահմանակից Աղուանից աշխարհի ժողովուրդը կը հասկցուէր, կ'ուզէ հաստատել թէ այս սոյնուան ազգը արան ժողովուրդն է, որ իրենց եղակից Գոթական ժողովուրդին հետ խօսնուեցաւ. և որովհետև արանական գիր և գրականութիւն ծանօթ չէ ազգերու պատմութենէն Հ. Ակիւնեան, իր «զգաժուժմ» ին վրայ հիմնուելով կը գրէ «որ այդ գոթական գրերը ուղղակի Մաշտոց վարդապետի հնարած կամ կերպածեւած «աղուաներէն լեզուի» նշանագիրներն են»: Ինչ մը վարը

վիճական հարցերու բախելով Հ. Ակիւնեան չ'ուզեր յառաջանալ և «աւելի խօրը յուզել աղուան-ալան-գոթական նշանագիրներու զաղանքին յատակը»: Աղուանից-Գոթաց գրերու մասին այս տեսութեան շէնքը կերտելու համար Հ. Ակիւնեանի կողմէ դրուած հիմերը զօրաւոր չ'են: Ասկէ զատ յոյն պատմիչներ կ'աւանդեն թէ գոթական նշանագիրներու հնարիչը և Ս. Գիրքը գոթերէնի թարգմանողն է Ուլփիլոս (Մ 383), և ասիկա ընդունուած է առ հասարակ: Արդ այս ուլփիլոսեան տեսութիւնը վրձնապէս հերքել ու քանդել պէտք է անոր տեղ Մաշտոցեանը կանգնելու համար, իսկ այդ ծանր գործը չ'ենք կարծեր որ կատարուած է Հ. Ակիւնեանի մէկ երկու պարբերութիւններուն մէջ:


Շահեկան գրութիւն մըն է Յ. Զաւրեանի յօդուածը վիշապներու մասին (էջ 64-75), որ կը ներկայացուի Ակադ. Ն. Մտոյ տեսութիւնները: Հայաստանի մէջ, մանաւանդ Գեղամայ լեռներուն վրայ, գրանուած են վիշապ-ձուկերու մեծամեծ քարէ արձաններ, որոնք կը խորհրդանշէին ջուրի և արգասաւորութեան ստուածութիւնը: Այդ շատ հին արձաններէն ոմանք կը պատկերացնէին ձուկեր իսկ ուրիշներ՝ տարբեր կենդանիներու զուխներ, ինչպէս եզ, գոմէշ, և այլն: Կենդանական այս զուխները կը նկատուին տոհմական խորհրդանշաններ. ուստի եզի զուխով արձանը կանգնուած է այն տոհմին կողմէ, որ իր ցեղային խորհրդանշան ունէր եզի զուխը: Այսպէս կը բացատրուի կաւաւ (կաւաւ) բառը, որ կը նշանակէ «եզագուխ»: Իսկ Կոմսարականներու տոհմավայրի անունը Աշարունի՝ բառացի կը նշանակէ «եզօրդիներ»: Նախարիտիան վիշապապաշտութիւնը երկար ժամանակ պայքար մղեց արիականներու ներխուժող արեգակնային կրօնքին դէմ, որոնց Վահագն աստուածը, սակայն, ի վերջոյ յազթեց վիշապներուն և ստացաւ Վիշապախ մականունը: Վիշապը որ մինչև այն ատեն բարի աստուածութիւն մը նկատուած էր, յետ այնորիկ դարձաւ չար ոգի մը:

Յ. Զաւրեանի յօդուածը պէտք է ըսել որ շատ անխնամ տպագրուած է, և մեծ ու պզտիկ բազմաթիւ վրիպակներ սպրդած են. զոր օր. 65րդ էջին վրայ ամբողջ հատուած մը երկիցս տպուած է:

Հատորիս մէջ կան ուրիշ յօդուածներ եւս՝ արժէքաւոր և շահեկան. զոր օրինակ Հայ Մշակոյթը և Սօցիալի Արուեստը՝ Լ. Մեսրոպ, Մայրենի Երաժշտութիւն՝ Վ. Սարգսեան, Մշակոյթը Խորհ. Հայաստանում՝ Ա. Խոնդկարեան, և այլն, որոնց իւրաքանչիւրը զատ զատ ներկայացնել փափաքելի էր. սակայն այսչափն ալ կը կարծենք թէ լիուլի կը բաւէ ցոյց տալու համար որ «Հայ Մշակոյթի Օր»ը բաւական հատընտիր հաւաքածոյ մը կը զնէ հայ բանասէրներու և ընթերցողներու գրասեղաններուն վրայ միանգամայն:

Գիրքը տպուած է ընտիր թուղթի վրայ եւ զարդարուած է բազմաթիւ պատկերներով:

Ն. Վ. Գ.



«ԿԵԱՆՔ ԵՒ ԱՐՈՒՅՍՏ», Տարեգիրք, Գ. Տարի, 1933. Մ. և Մ. Պարսաւեան. 14. Rue Lafayette, Paris (10^e): երես 192, գին 1.50 souvre:

Գաղութահայ կեանքի մէջ, որ նւթական և միջավայրի պայմանները աճնքան դժուարութիւններու կը մասնեն զըրականութեան աշխտասնքը, ան՝ այդ զըրականութիւնը, ապաստանած է, ջերջի մը զուրգուրտ խնամքին պէտք ունեցող թանկագին ծաղիկներու պէս, օրաթերթերու և սակաւթիւ պարբերականներու ծոցը. և հիթէ ատեն ատեն բախտը կ'ունենանք հրատարակուած ցանցաւ հատորներու վայելքը ճաշակելու, անոնք ալ զարծեալ կը պարտինք մեծ մասով այս պարբերական հրատարակութիւններու օժանդակութեան:

Այս հրատարակութիւններէն բացառութիւն կը կազմեն, նոր Տարիի օրթով, մտաւորական արտադրութիւններու այն ընծայարեութիւնները, Տարեգիրք, Տարեցոյց, անուններով ծանօթ, որ, տարին անգամ մը, կուգան զբասեղաններու վրայ տեղ բռնել բազմազանակ ծաղիկներու փունջի մը կամ միբերով լեցուն զարդամանի մը պէս:

Տարեկան այս ընծայարեութիւններու շարքին կը պատկանի Մ. և Մ. Պարսաւեաններու «Կեանք և Արուեստ» հատորը, որ իր Գ. Տարուան պատկերը կը զնէ մեր աչքերուն առջև:

Միջակ սիրուն հատոր մը, պատկերազարդ, մաքուր և խնամեալ տպագրութեամբ, ուր կ'երեւան, Գրականութիւն, Գեղարուեստ, Պատմութիւն, Բանասիրութիւն, Գիտութիւն, զլիաւոր բաժանումներու տակ զանազան զբուածներ, հին ու նոր կարգ մը զբողներու մասնակցութեամբ:

Այս բաժանումներու մէջ ամէնէն ճօխն է, ինչպէս պիտի սպասուէր, Գրականութեան մասը, ուր կը կարգացուն զբազան արժէք ներկայացնող համով հոտով էջեր, որոնցմէ կրնանք վեր առնել — ընտրութիւն մը ըրած ըլլալու սիրուն — ողբացեալ Ա. Արփիարեանի «Ձուարք գրականութիւնը զբազան ասուլիսի մը ձեւով: սրամիտ, հիւթեղ բացատրութիւններու և առողջ ու ուղղագատ մտածումներու յայտնարեութեամբ զբուած, հայ զբազան վերածնունդի մը ատեղծութիւն մարդարէական տեսիլքի մը սփոփանքով. «Վանիլիս սիրականը» Կէորդ Արքեպոս. Ասլանեանի ստորագրութեամբ, գիւղական առողջ նկարագրի թիփ մը, իր կուսական եռանդին ու անձնութեան մէջ պատկերացուած. «Մահացու Անցեալ» հեղինակ Փայլակ Սանասար, տարագրութեան սրտածմբիկ զբուագ մը, հոգեբանական խորունկ զննութիւններով և բացատրութիւններու կենդանի տաքութեամբ զբուած, որ կծու արցունքներով կը պըղտորէ ամէնէն յամառ և տոկուն աչքերը. «Սեղծագործութիւնը», Յակոբ Գոյումճեանի, արեւելեան բոցավառ կրեակայութեամբ և աշուղներու կրակոտ բառերով ուրուագծուած գեղեցկութեան տարփոտ պատկեր մը. Անայիսի «Տրապիզոնի Անթառամը» այս անունով ծանօթ վէպին զեղահիւս մէկ ուրուանկարը, հայ մօր զորովի բոլոր օգրիւրին զեղումներովը և կորովի ընդդիմութեամբովը, աղետաւոր ճակատագրին դէմ: Ա. Զօպանեանի մէկ տեսութիւնը, «Գաղութահայ գրականութեան արժեքի մասին», իբրև հարազատ և կենդանի հայ զբազանութիւն փաստուած և հիմնաւորուած:

Պատմութիւն — բանասիրութիւն բաժնին տակ, Բրօֆ. Գ. Արուելեանէ «Կ. Եղեանցի անտոնանայի յիշատակի» պատմական-կենսագրական կտոր մը. և Լեոն-Մեսրոպի «Պարսկական Սիկոյառու Արշարոյսը» պատմագրական կուռ և լեցուն փորձ մը, աբիական մտքի ստեղծագործութեան յող-

թանակի մասին այն ցեղերու քաղաքակրթութեան մէջ, որոնք Պարսկաստանը ճգմեցին իրենց տիրապետութեան տակ է-ժե. դարերու ընթացքին:

Մ. և Մ. Պարսմաններու Տարեգիրքը ասոնցմէ և ուրիշներէ զուրս մեզի կը ներկայացնէ գերման երկու հնախոյզ-բանասէրներ, Լեհման Հաուսթ և Տօքթ. Վալտեմա Բէլք, իրենց կատարած կտրելու աշխատանքներուն և զլուսերուն մէջ, հայ երկրին և անոր նախահայկական պատմութեան մասին:

Ունի նաև գիտական մէկ երկու շահեկան յօդուածներ. Տօքթ. Լ. Կրիզորեանի «Խեներու Արուսը» և «Բժշկական ֆունկի» մը, Տօքթ. Ալլահվերտի որդիին:

Կարելի չէ անշուշտ քանի մը կարճ տողերու մէջ երևան բերել Մ. և Մ. Պարսմաններու հատորին ներքին արժէքը, իր բովանդակութեան և զանազանութեան մէջ. բայց իբրև տարտամ տպագրութիւն մը մեր կողմէն, իրաւունք կուտանք մեզի ըսելու որ խնամով կատարուած աշխատութիւն մըն է այն, նութիւրու զանազանութեամբ, արժէքաւոր խորքով և արուեստի գնահատելի արտայայտութեամբ. նոյն տառն կը մտածենք որ այս հատորը և իրեն նմանները շատ աւելի արժէք պիտի ըստանային գեղարուեստասէրներու աչքին, եթէ գաղութահայ գրականութիւնը կաշկանդուած չըլար յաճախ գրականութենէ օտար մտահոգութիւններով և չգտնուէր հարկադրանքին տակ գոհացնելու քիչ մը ամէն ախորժակ, ամէն նկատում և դիւրագգածութիւն, սպասումը ապահովելու համար երեւան բերուած հրատարակութեան:

Եթէ ներուէր ինծի դիտողութիւն մը ևս ընել այս հատորի պատրաստութեան ու բովանդակութեան մասին, պիտի ըսէի որ արուեստը բաւական մեծ շտապով կը ներկայանայ հոն, մինչ կեանքը, ապրուած կեանքը, գրեթէ բացակայ է: Անշուշտ գրականութիւն, թատրոն, գեղարուեստ և պատմութիւնն ու բանասիրութիւնն իսկ արուեստներ են, և իբր այն կեանքի տրտայատութիւններ. բայց ապրուած կեանքը ունի նաև իր ուրիշ երևաններ, որոնք թէև արուեստի չափ հաճելի և հրապուրիչ չըլան, բայց այլապէս օգտակար են կարգացող սերունդին և պիտի սպասուէին Տարեգիրքի մը պարունակին մէջ:

Գ. ՄԻՍԿԻՍԷ

ՀԱՐԻԲԵԱՆՆԵՆԻՆԻ ԱՄՍԵ ՅԱՆՆԵՆԻ ՌԵՍԵՆՍԵ ԱՆՆԵՆԻ ՌԵՍԵՆՍԵ Ա. ՍԵՐՈՐԳՈՒԹՅՈՒՆ ԵՆԵՂՆՅՈՑ, 1907—1932: Դրեց՝ Մարտիրոս Հաճեօսան: 1932, երես 338:

Կոկիկ և լեցուն հատոր մըն է այս, որ պատիւ կը բերէ հեղինակին, Բերայի թաղ: Սորհրդարանի զիւանապետին, համբերութեան, հմտութեան, ձեռնհասութեան, բաղձակողմանի աշխատութեան և տողակալի ու տաժանքոտ պրպտումներուն:

125 տարիներու պատմութիւն մը Պոլսոյ ամէնէն բազմամարդ, հարուստ և նշանաւոր թաղին, Բերայի. Ս. Երրորդութիւն եկեղեցոյ հարիւրքսանհինգ ամեայ յոբելեանին առթիւ պատրաստուած:

Բերայի հայ գաղութին, իբր շահաւիղն ու ծաւալումը Ղալաթիոյ հնազոյն պատմական թաղին, հարիւրէ աւելի տարիներու կեանքի պատմութիւնը. կեանք մը, որ կուգայ պատկերացնել այդ նորահաստատ թաղին ազգային ու կրօնական ապրումը, իր կարելի մանրամասնութիւններուն մէջ, իր եկեղեցիներով, իր դպրոցներով, իր աղքատներու և հիւանդներու հոգածութիւններով (Աղքատախնամ, հիւանդանոց և դարմանատուն), իր ազգային իշխանութիւններու յաջորդական պատկերացումներով, իր աղէտքի ու տկարութեան օրերով և իր յաջող ու փայլուն շրջաններովը: Եւ այս ամէնը՝ պատմական ստուգութեամբ ու ճշգրտումով, պատմական անձերու վաւերական նկարագրիւններով և անոնց գործունէութեան հարազատ ու կենդանի ուրուագիծով:

Նոյն տառն այս գաղութին պատմութիւնը կապելու և շղթայելու համար Պոլսական ազգային կեանքի համայնական պատկերին, կուտայ իրտրու յաջորդող պատրիարքներու կենսագրական գիծերն ու գործունէութիւնները, ուր կը խտանան պոլսական միւս թաղերու մէջ երևան եկած պատմական կարեւոր դէպքերն ու անցքերը և նշանակելի մեծագործութիւնները:

Իր այս բովանդակութեամբ Հանէսեանի այս հատորը կարեւոր պակաս մը կը լեցնէ մեր արդի և ժամանակակից պատմութեան արձանագրութեան մէջ, երբ նրկատի կ'ունենանք որ Պոլիսը, իր երբեմնի բազմամարդ բնակչութեամբ, անոր ազգային ու մտաւորական գործունէութեամբ,

պետական կեանքի և տնտեսական տագարէզի մէջ անոր երևան բերած մեծութիւններով ամէնէն նշանաւոր հայ զաղութը եղած է Թիֆլիսի և Ջմիւռնիոյ հայ զաղութներուն հետ, և կրնամ ըսել առաջինը և կարեորագոյնը, իբր կեզրոն Թուրքիոյ Հայոց ազգային բարձրագոյն իշխանութեան, Պոլսոյ պատրիարքութեան:

Հեղինակը իր պատմութիւնը բաժնած է երկու շրջաններու. նախասահմանադրական շրջան, մինչև 1860 թուականը, և Սահմանադրական շրջան, այդ թուականէն մինչև մեր օրերը:

Այս վերջին շրջանի պատմագրութիւնը համեմատաբար դիւրին եղած է ստոյգ վաւերագրիչներու գոյութեամբ ու կատարելութեամբ, ընդունելով հանդերձ սակայն որ այդ վաւերագրիչներու լիակատար և յորդ գոյութիւնն իսկ հեղինակին աշխատանքը բազմապատկած է մեծ չափով, զանոնք մի առ մի աչքէ անցընելու և իրարու հետ բաղդատելու հարկադրանքին տակ, որ, և՛թէ ոչ դժուար, գոնէ ժամանակառնող դժնդակ աշխատանք մը եղած է անոր համար. իսկ նախասահմանադրական շրջանի պատմութիւնը, հեղինակին հաւաստումին համաձայն, շատ աւելի դժուար և կնճառ պրպտումներու և ժամանակին մութին մէջ որոշ տեսնելու համար աւելի մեծ տքնութիւններու պէտք եղած է. բան մը՝ զոր կրնան ըմբռնել անցեալի փոշիներէն, մութէն և անստուգութենէն աշխարհ մը, կեանք մը վերստեղծելու կիրքն ունեցող մասնագէտները միայն:

Եւ պատիւ մըն է հեղինակին համար որ կրցած է այդ աշխատանքը գլուխ հանել առանց տկարանալու, ինչ որ կ'երեայ գիրքին ամէն էջի վրայ երեցող դիւանական թուղթերու և արձանագրութիւններու, հէօճէթներու, վարըֆնամէններու պատճէններէն և հոս ու հոն, այլևայլ ժամանակներ եղած հրատարակութիւններու ընծայած փաստերու մէջբերումներէն: Այս նկատումներով կուզանք սա եզրակացութեան որ այս գիրքը կը ներկայացնէ պատմագրական իրական արժէք մը:

Հատորին ճակատը կը զարդարեն, շատ գեղեցիկ ներշնչումով մը՝ Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ հին ու նոր շէնքերը և նորին խորաններու և պատերու նուիրա-

կան զարդանկարները և սիւներու ուրուանկարը, իրենց զարդարանքներով:

Գիրքը կը բացուի Պոլսոյ Պատրիարք, Ամենապատիւ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Նարոյեանի նամակովը, օրհնելով Յորեւանի ձեռնարկողներն և բոլոր հին ու նոր աշխատաւորները թաղին. անոր կը յաջորդէ Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ քարոզիչ՝ Գերաշնորհ Սմբատ Եպս. Կաղապանի մէկ ուղերձ-նամակը, պանծացնելով հայուն նուիրումը իր եկեղեցւոյն և իր հայրենաւանդ առաքինութիւններուն. այս երկու գրութիւններուն կ'ընկերանան ստորագրողներու կենդանագիրները:

Հատորը մէկ ծայրէն միւսը կը զարդարեն Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ զանազան մասերու, Բերայի միւս եկեղեցիներու պատկերները, մաքուր տպագրութեամբ, ինչպէս նաև այս երկար ժամանակին կարևոր և ազգային անձնաւորութեանց և ուղղ. իշխանութեան ներկայացուցիչներու պատկերները. 330 էջերու տարածութեան մը վրայ, մօտաւորապէս 200 պատկերներ, որոնք աւելի ակնապարար և հաճելի կ'ընծայեն այդ հատորը, սպրոզ էջերու պատրանքը տալով անոր:

Հատորը կը փակուի Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ յատակագրիծովը զոր այդ առիթով պատրաստած է Ա. Սարաֆեան ճարտարապետը, որ ունի նաև հատորին ներսը, Պոլսոյ հայ եկեղեցիներու ճարտարապետութեան վրայ շահեկան ուսումնասիրութիւն մը:

Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ հարիւր քսանհինգ ամեայ յոբելանին նուիրուած այս հատորը կարժէ որ ունենայ ամէն հայ, նախ բարոյապէս քաջալիբրելու համար հեղինակը իր այս խնամեալ աշխատասիրութեան համար, երկրորդ՝ անոնք որ Պոլիսը կը ճանչնան, կարօտնին գոհացնելու վայելք մը տալու իրենց և վերջապէս անոնք որ չեն ճանչնար Պոլիսը, պայծառ գաղափար մը ունենալու այդ կարևոր գաղութին ու Ազգ. կեդրոնին արդի պատմութեան մասին՝ անոր մէջ տեսնելով իրենց համարիւն ազգակիցներու հոգիին ու սրտին կենդանի արտայայտութիւնները, տաքնալու համար անոնց կեանքի հոգեպարար ճառագայթումներովը:

Գ. ՄԻԱԼԵԱՆ

Ս. ՅԱԿՈՒԻ ՆԵՐՍԷՆ

Վ Ա Ր Չ Ա Կ Ա Ն , Ժ Ո Ղ Ո Վ Ա Կ Ա Ն
Ե Ի Ա Յ Յ Ե Լ Ո Ւ Թ Ի Ի Ն Բ

Ս. Աթոռոյո ՏՅօրէն Ժողովը նախորդ մարտ ամսոյ ընթացքին, իբրև Վարչական Մարմին, ինն անգամ գումարուելով՝ զբաղեցաւ վանական, մատակարարական, ժողովրդական, կառուածական գործերու կարգադրութեամբ:

Իսկ իբրև կրօնական գերագոյն ատենան, վեց անգամ գումարուելով, զբաղեցաւ ժառանգական և ամուսնական խնդիրներով:

Պ. Դ. 1 մարտ. Սրբ. Պատրիարքը և Տ. Շահէ Սրբազան Երէքով գացին և վերադարձան Երեկոյն:

Ուխտաւորական շրջանի համար Դարպասընկալ որոշուեցաւ Տ. Գէորգ Վրդ. ձանդղեան, և Հիւրընկալ՝ Տ. Դաւիթ Վարդապետ Չալըզեան:

Պ. Կ. 5 մարտ. Տ. Սմբատ և Տ. Շահէ Սըրբազաններ, կէս օրէ վերջ, մեկնեցան Պէյրութ: Սմբատ Սրբազան պիտի այցելէ նաև Դամասկոս, Հայէպ և Լաթաքիա, Ս. Աթոռոյ կառուածներու քննութեան պաշտօնով:

Պ. Դ. 7 մարտ. Տ. Վահան Վրդ. Գէորգեան Ամման մեկնեցաւ հոգևոր պարտականութեամբ:

Պ. Դ. 8 մարտ. Տնօրէն Ժողովոյ Ատենապետ Տ. Սմբատ Սրբազանի Սիւրիա մեկնելուն առթիւ առժամեայ ատենապետ ընտրուեցաւ Տ. Նորայր Վարդապետ:

Ուր. 10 մարտ, վանքարնակ դաղթական ազգայնոց այցելու Հոգևոր Հովիւ կարգուեցաւ Տ. Կիւրի Վրդ. Իսրայէլեան:

Պ. Ե. 11 մարտ. Տ. Վահան Վրդ. վերադարձաւ Ամմանէն:

Պ. Ե. 16 մարտ. Սրբ. Պատրիարքը, Տ. Մեսրոպ Սրբազան և Տ. Գեղամ Վրդ. գացին Մեռեալ Ծով և վերադարձան:

Պ. Դ. 22 մարտ. Սրբ. Պատրիարքը, Տ. Մեսրոպ Սրբազան, Տ. Զոհն Վրդ. և Պ. Նուբեան գացին Ռէմլէ, տեսնելու նպատակաւ վեց միութեանցներու շէնքը:

Պ. Կ. 26 մարտ. Սրբ. Պատրիարքին կողմէ, փոխանորդ Տ. Մկրտիչ Սրբազան՝ ընկերակցութեամբ Թարգման Տ. Պարգև Վրդ. և զիւսնապետ Պ. Նուբեանի, գնաց Եգիպտական հիւպատոսարանը, ի ներհաւորութիւն Ն. Վ. Յուստ Ա. Թագաւորի ձեռնարկով:

Պ. Դ. 29 մարտ. Տ. Մատթէոս Սրբազան վերադարձաւ Երէքովէն:

Պ. Ե. 30 մարտ. Սրբ. Պատրիարքը և Տ. Մեսրոպ Սրբազան այցելեցին Պարոն Տէր:

ԵԿԵՂԵՏՈՎԱՆ ԵՒ ԲԵՄՈՎԱՆ

Մեծ Պահոց շրջանը ըստ պատշաճի հոգևոր շինութեամբ արդիւնաւորելու համար կարգադրուեցաւ որ շարաթն երկու անգամ, Դ. և Աւրբ. առաւօտները Արևադայի և Գ. և Ե. շ. զիշերները՝ Եկեղեցի ժամերգութիւնները հանգիստաւոր կերպով կատարուին, մասնակցութեամբ բոլոր միաբանութեան և ժառանգաւոր սանոց, և ամէն Կիրակի և Գ. և Երեկոյն ընդհանուրին, իսկ Ե. առաւօտ՝ կանանց քարոզ խօսուի միշտ:

Առաջին քարոզը Սրբ. Պատրիարքը խօսեցաւ վեար. 28ի Գ. և Երեկոյն, Եկեղեցի ատեն ՎՄԻ՝ արասցես քեզ կուսու և մի՛ երկիրպագանիցես նոցա քնարանին վրայ, բացատրեց թէ ամենէն վտանգաւոր հեթանոսութիւնը, որմէ պարտի քրիստոսեան զգուշանալ, ներքին կեանքին մէջ է որ կը գոյանայ, երբ մարդ կերպով մը կ'ատուածացնէ իր կիրքերը, անոնց աղէցութեանը ենթարկելով իր ամբողջ բարոյականը:

Պ. Ե. 3 մարտ. Ս. Թեոդորոսի տօնին առթիւ երէկ Երեկոյն նախատօնակը և այս օրուան ժամերգութիւնը և Ս. Պատարագը տեղի ունեցան Ս. Թորոսի պատմական մատուռին մէջ, որ է նոյն ատեն մատենադարան զբնագրաց Ս. Աթոռոյո:

Պ. Կ. 4 մարտ. Երէկ Երեկոյն, Վերաշափառի թափօր կատարուեցաւ Ս. Յարութիւն, իսկ այսօր Ս. Պատարագը Հայկական Գողգոթայի վերնայարկ մատուռին մէջ մատուցուելէ վերջ մեծահանդէս թափօր տեղի ունեցաւ Ս. Գերեզմանի շուրջը, երկուքին եւս հանդիսապետն էր Տ. Սմբատ Սրբազանը: Քարոզխօսութիւն տեղի չունեցաւ իրաւակից ազգաց միեւնոյն ատեն ունեցած պաշտամունքի հետեւանքով յառաջ եկած աղմուկի պատճառաւ:

Պ. Դ. 7 մարտ. Եկեղեցի ժամերգութեան միջոցին քարոզեց Սրբ. Պատրիարքը Ս. Յակոբեանց Տաճարին մէջ, Վեղ միայն մեղայ Տէր» քնարանին վրայ. բացատրեց թէ ամէն մեղք, զոր մարդ կը գործէ, ամէն բանէ առաջ ոտնակոխումն ըլլալով քարոյական օրէնքին, Աստուծոյ դէմ ուղղուած անարգանք մըն է. հետեւաբար և զլլուսի գործը այդ զգացումին վրայ պէտք է հաստատուի:

Պ. Ե. 9 մարտ. Ս. Յակոբայ տաճարին մէջ ձաշու ժամերգութեան միջոցին կանանց դասուն քարոզեց Տ. Մկրտիչ Սրբազան Ազաւնուսի. բընարան առնելով Յիսուսի Վարիամ մասն բարի ընտրեաց» խօսքը, բացատրեց թէ քրիստոսեայ կինը, չարամարհելով հանդերձ առտնին պարտաւնեցը, պէտք է նախամեծարութիւն տայ հոգևոր կեանքի:

Պ. Ե. 11 մարտ. Ս. Կիրեղ հայրապետներու տօնին առթիւ Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Ստեփանոս Եկեղեցոյ այն սեղանին առջեւ, որուն ներքև իբրև վէմքար դրուած է մկրտու-

Թեան սե կրանդեղայ այն աւազանը, զոր, ըստ աւանդութեան, Ս. Կիրիզ երեսուզէմի հայրապետը իբր մկրտարան էր գործածած:

● Կիր. 12 մարտ. Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ. քարոզեց Տ. Տիրան վրդ., որ ներկայացնելով Աւետարանի Անառակին պատկերը, մասնաւորաբար կանգ առաւ դժգոհ երէց եղբորը զիմագիծին առջև, և բացատրեց թէ առողջ հոգեւոյ ամենէն ապահով նըշաններէն մին է ինկած մարդու մը վերականգնումին առթիւ զգացած ուրախութիւնը:

● Գշ. 14 մարտ. Եկեայէի ատեն Սրբ. Պատրիարքը քարոզեց Մայր Տաճարին մէջ, անդրադառնալով Մեծ Պահոց Գ. Կիրակիի առաքելական ընթերցումին (Գ. 17 — Ե. 14). բացատրեց թէ խառնգարուած բարոյականը հետեանքն է միշտ հոգեկան մոլորանքի: Ուղղելու համար զայն, քրիստոնեան պէտք է վերստուգումի ենթարկէ իր խիղճը եւ բոլորովին իւրացնէ Աստուծոյ նպատկերին համեմատ նորաստեղծուած տիպարին սրբութիւնն ու արդարութիւնը:

● Եշ. 16 մարտ. Ճաշու ժամերգութեան ատեն Տ. Մկրտիչ Սրբազան քարոզեց կանանց, նկարագրելով նայինի պատանիին դազպիլն քով արտասուելոյ մայրը, մահացած դաւկին մէջ խորհրդարար մատնանշեց մեղաւորը, որուն հոգեւոր մահը մայրաբար կ'ողբայ Եկեղեցին, Քրիստոսի կենդանորդ ազգեցութիւնը խնդրելով անոր վրայ:

● Կիր. 19 մարտ. Սուրբ Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարին մէջ. քարոզեց Տ. Գարեգին վրդ., որ, խօսելով Տնտեսի Առակին վրայ, բացատրեց թէ քրիստոնեան պէտք է երկրաւոր կամ նիւթական բարութիւնները նկատէ իբր միջոց միայն և ոչ երբեք նպատակ, և միջոց՝ աննշմամբ տիրանալու հոգեւոր բարութեանց:

● Եշ. 23 մարտ. Առաւօտուն, Ճաշու ժամերգութեան ատեն Տ. Մկրտիչ Սրբազան քարոզեց կանանց. նկարագրելով Սողոմոնի այցելող Սարայի թագուհին, անոր մէջ ցոյց տուաւ երջանկութիւնը կրօնքի իմաստութեան մէջ փնտռող բարի տիկնոջ տիպարը: — Երեկոյին, Եկեայէի միջոցին քարոզեց Սրբ. Պատրիարքը, «Որ ի փոքուն հաւատարիմ է և ի բարդին հաւատարիմ է» բընարանով. բացատրեց թէ փոքրիկ պարտականութիւններուն հանդէպ մեծանուն հոգիի մը վերաբերմունքը երաշխիքն է մեծ պարտականութեանց ընդունակութեան:

● Եր. 25 մարտ. Առաւօտուն Սրբոց Բառասնից Մանկանց տօնը կատարուեցաւ Մայր Տաճարին մէջ ժողովուրդի հոծ բազմութեան ներկայութեամբ և հանդիսական խորհրդաւորութեամբ: Նուիրական պատկերին առջև — ուր կազմուած յատուկ սեղանէն վերաբերուեցաւ Սուրբ Հագորդութեան սկիզբ — զրուած ջրայից պղինձ կաթնայի մը մէջ նշուող քառասուն ճրագներ կը խորհրդանշէին սառուցեալ լճին մէջ լուսապատ-

կուած նահատակները: — Երեկոյին, Սրբ. Պատրիարք Հօր նախագահութեամբ, շքանշանաւորութեամբ կատարուեցաւ Ս. Յարութեան Տաճարին մէջ. ամբողջ Միաբանութիւնը ուխտի երկրպագութիւն կատարելէ վերջ, կիրակամուտի ժամերգութեան կատարուեցաւ նոյն համազգային Տաճարի հայկական Ս. Լուսաւորիչ հինաւուրց եկեղեցիին մէջ:

● Կիր. 26 մարտ. Գիշերային եւ առաւօտու ժամերգութիւնը կատարուեցաւ Ս. Յարութեան Տաճարին մէջ, աւանդութեան կանոնադրած իւրաւական սուրբութեան համեմատ, Սրբ. Պատրիարք Հայրը պատարագեց Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ. Ս. Պատարագէն վերջ, խառն բազմութեան ներկայութեան մեծահանդէս և երբազարձ թափօր կատարուեցաւ Սուրբ Գերեզմանին շուրջը: Քարոզխօսութիւն տեղի չունեցաւ, տեղւոյն եւ օրուան հանդամանքներուն կապուած պարագայից հետեանքով:

● Գշ. 28 մարտ. Եկեայէի միջոցին քարոզեց Սրբ. Պատրիարքը. խօսեցաւ աղօթքի մասին, բացատրեց անոր զերբ հոգեւոր կեանքի մէջ զայն ներկայացուց իբրեւ գերագանց միջոցը հոգին զօրացնելու, խաղաղելու, Աստուծոյ հետ կենդանի յարաբերութեան մէջ մտնելով:

● Եշ. 30 մարտ. Ճաշու ժամերգութեան ատեն Տ. Մկրտիչ Սրբազան քարոզեց կանանց: Նկարագրելով Դործք Առաքելացի Այծնմիկը, խօսեցաւ բարեգործութեան պարգեւած երջանկութեան մասին, յետոյ, անոր հանդէպ իր բարեբարեայնեան վերաբերմունքը վեր հանելով, բացատրեց թէ ի՛նչ ազնուական զգացում մը կայ երախտագիտութեան մէջ:

ՆՈՒՒՐԱՏՈՒՈՒԹՅՆԵՐ

Յարեպաւսական

Ճեղքակալութեամբ կ'արձանագրենք հետեւեալ նշանները:

4. Պոլսէն այլի Տիկ. Առնի Տոստրեանէ՝ մէկ զոյգ արծաթ աւանակ. Տիկ. Արամի Ա. Չախնեանէ՝ մէկ զոյգ պաճօն եռապանեան աւանակ: Երուսաղէմէն Տիգրանակերտցի այլի Տիկ. Մարիամ Պետրոսեանէ՝ զոյգ մը մետաքսեայ վարագոյր Ս. Յակոբեանց Տաճարի Ս. Աստուածածնի պակեթեթեան համար. Էվէրէկցի Տիկ. Մարի Յակոբեանէ՝ երուսական զոյգ մը եւ Ս. Աւետարանի բռնիչ մը. Եղեացի Օր. Խարոն Կոզկակարեանէ՝ զոյգ մը վարագոյր Ս. Աստուածածնի պակեթեթեան համար: — Շատ մը բարեպաւսներ այլ, Կ. Պոլսէն, Ազեմանգիրայէն, Վալանսէն եւ Երուսաղէմէն տուած են այլեայլ զուամբեր իրեն պատարագոյ, իւրազին եւ մոմազին: